46ՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 309 Կ. ՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼ 19/2 ՄԱՅԻՍ 1902 ՈՒՐԲԱԹ 23 ՄՈՒՇԱՐԻԷՄ, 19 ՆԻՍԱՆ 1318

JOURNAL ARMÉNIEN
MANZOUMÉI-EFKIAR
38, Grand' Rue de la S-Porte, 38
CONSTANTINOPLE

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ՈՐՈՒ Կ'ՈՒՂՂՈՒԻ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Պոպը Այի ճատուէոի, 38
Խմբագրութեան ուղղուած գրութիւններ ետ չեն տրուիր։

Մանզումէի Էֆքեար

ՀԱՅԱԹԵՐԹ ԱՌԱՒՕՏԵԱՆ
ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افکار
ارمنیجه یومی و سیاسی غزه‌در
اداره‌خانه‌سی: باب عالی جاده‌سنده نومرو ۳۸

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
Տարեկան Վեցամսեայ
Պոլսոյ համար 80 ղր. 50 ղր.
Գաւառներու համար 108 » 60 »
Արտասահմանի համար 25 ֆր. 13 ֆ.
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար, տողը 5 դրուշ,
Մէկ անգամէ աւելի ծանուցմանց համար մասնաւոր պայմաններ։

10 ՓԱՐԱ — "ՄԱՆԶՈՒՄԷ,, ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՖՐԱՆՍԱՅԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ի զուր հակաֆրանսական թերթերն ու քաղաքագէտները կը քարոզեն թէ Ֆրանսա կորսնցուցած է իր նախկին ազդեցութիւնը, Ֆրանսա այլեւս յոգնած և թուլցած երկիր մըն է. հակառակ իր արտաքին քաղաքականութեան ատիճան մը ատիկով կերպարանքին, վերջի երեսփոխանական ընտրութիւնները լիովին կ'ապացուցանեն թէ Ֆրանսա միշտ միեւնոյն Ֆրանսան է՝ այն եռանդոտ՝ սկզբունք յարգող մեծ երկիրը։ Խորհրդարանական դրութեամբը ծանօթ Մեծն Բրիտանիոյ երեսփոխանական կազմակերպութեանը մէջ մինչեւ ինչ տեսակ իր վերին ու իմացական ներդաշնակութիւնը որ կը տիրէ Ֆրանսայի մտաւորականին մէջ։ Հոն՝ ազատականներ ու մեծաւ մասամբ պահպանողականներ՝ երկիրը չհանգործելու եղանակներուն մէջ կը տարբերին իրարմէ, մինչդեռ հոս՝ արտաքին քաղաքականութիւնը այնքան կարեւորութեան առարկայ չըլլար, և պայքարը կը մղուի երկրին ներքին կեանքին շուրջը։

Տարբեր խնդիր է թէ պատմութիւնը ու պարագաները տարբեր թափած կամ ազատած են ձեւային Անգլիոյ և ցամաքային Ֆրանսայի ուղղութիւններուն կազմաւորները, և կամ առաջինին պարարիւն և երկրորդին տաքարիւն մասային կազմութիւնը՝ երկու ազգերուն ձգտումներուն դէմը տարբեր ստեղծած է։ Ամէն պարագայի մէջ կարելի չէ մատնել թէ Ֆրանսացիք ալ փոխանակ սկզբունքներու վարդապետութիւններուն վրայ միտք մաշեցնելու՝ կրնան աւելի բիւրեղ ըլլալ։ Եւ արդէն՝ իմացական աշխարհի ընդգրկած բոլոր ճիւղերուն մէջ՝ գրականութեան կամ արուեստներու և կամ գիտութեանց շարքին մէջ՝ Ֆրանսայի հանճարը տեսակներին ստեղծիչը եղած է։

Ուրեմն ինչպէս ըսինք, երեսփոխանական ընտրութիւններու անխնայ պայքարը սկզբունքներու շուրջը մղուեցաւ, այսինքն՝ աւելի ներքին քաղաքականութեանը պայքարին շուրջը։

1870ի յուսահատ ճակատամարտերէն՝ Սէտանի և Մէցի տխրագին և խստ յուսահատ՝ յուզիչ տեսարաններէն վեր՝ Ֆրանսա մինչ ցարդ 30 տարի շարունակ խաղաղութեամբ անցուց։ Տարբեր խնդիր է թէ՝ Ֆրանքֆորթի պայմանագրութիւնը կարելով Ալզասն ու Լորէնը Ֆրանսայի մարմնէն՝ կաղ խաղաղութիւն մը շնորհեց, և կեդրոնային՝ արեւմտեան և հիւսիսային արեւելեան Եւրոպիոյ՝ պաշտօնապէս հաւասարակշռութիւն ըսուած՝ բայց իրականին մէջ ցնցում ու տագնապէ զատ բան մը չեղող երեւոյթներու ծագում տուաւ (երբեակն ու երկեակը)։ Նմանապէս չենք կրնար ըսել թէ Գուլանժէական և վերջերս Տրէյֆիւսի խնդրոյն առթիւ ազգայնականներուն ոգեւորութիւնը՝ Ֆրանսայի ներքին հորիզոնը սեւցուց՝ ամպերը խտացնելու ատիճան, քանի որ ալ երկրորդ մեծ նաբոլէոն մը և ո՛չ ալ երկրորդ պոռկ նաբոլէոն մը մէջտեղ ելաւ, Հիւկոյի բառերով։ Ապա պէտք չէ զարմանալ թէ Ֆրանսայի գ. հանրապետութիւնը տիրած ըլլայ ամբողջ Ֆրանսայի մէջ, և ֆրանսական ժողովուրդն ալ՝ աւելի՝ խաղաղութեանանկուն պաշտպան ներկայացուցիչներ ղրկած ըլլայ Խորհրդարանին մէջ, այս սինքն մեծաւ մասամբ հանրապետականներ։

Ահա այդպէս այս անգամ տեղի ունեցած 591 ընտրութիւնները՝ 471էն աւելի հանրապետականներու թիւն շնորհած են «Բալէ աը Ֆուրշօն»ի մէջ։

Այս ընդհանուր ուղղութիւնը ըմբռնելէ յետոյ՝ անցնինք կարգ մը մասնաւոր նկատումներու, որոնք ալ իրենց վերին դերը ունին խորհրդարանական կեանքին մէջ։

Զորս տարի առաջ՝ 1898ին տեղի ունեցած ընտրութիւնները՝ և աւելի ներքին քաղաքականութեան տեսակէտով այն ատեն գոյութիւն առած դաղափարները հետաքրքրաշարժ արդիւնք մը ունեցան։ Ցիրուցի հանրապետականները միշտ մեծամասնութիւնը կը կազմէին, բայց անոնց մէջ կար 254 չափաւոր, 104 արմատական, 74 արմատական-հանրավարական, 57 հանրավարական, 44 պահպանողական, 38 վերադարձած (ծածուկ պահպանողականներ)։ 254 չափաւոր հանրապետականները և մնացեալ յայտնի կամ գաղտնի պահպանողականները, Մէլինի ալ ու ձախ բազուկները կը կազմէին, հետեւաբար նախարարական ատուար մեծամասնութիւն մը կը գոյանար։

Բայց երբ Մէլինի՝ «Տրէյֆիւսեան խնդիր չկայ»ի նման խորհրդարանի բեմէն և հրապարակաւ ըրած յայտարարութիւններուն, և պատերազմական նախարար զօրավար Պիյօի միեւնոյն իմաստով բողոքներուն հակառակ, շնորհիւ բարի և անկեղծ Շէօրէր Բէնթէի՝ քաղաքարտ Թարրիէօի՝ յանդուգն Զօլայի՝ վեհանձն Բիքառի. ատուկ գնդապետ Հանրիի որ իր խղճին խայթին չդիմանալով անձնասպան եղաւ Մօն Վալէրիէնի բանտին մէջ, այլ եւս հաստատուեցաւ թէ Տրէյֆիւսի խնդիր կայ, Մէլինի և իր հետեւորդներուն մեծամասնութիւնը տապալեցաւ՝ իրեն։ Այդ հետեւորդներուն մէջ Պարթոն՝ Բուանքարէի նման անկեղծ հանրապետականներ կային, որոնք տեսնելով իրենց նախագահին թուլութիւնը և հետեւաբար մեղսակցութիւնը վերոյիշեալ խնդրոյն մէջ, զատուեցան անկէց։

Պարթու մանաւանդ, որ Մէլինի ամէնէն պերճախօս և տոկուն ուղղութիւն ունեցող գործակիցն էր — ինչպէս է այսօր Միլրան Վալէտ Բռնսոնի համար — չափազանց յուզուեցաւ Դերք համոզուեցաւ թէ՝ հակառակ իր ներքին գործոց նախարարի պաշտօնը վարած ըլլալուն Մէլինի դաշինքին մէջ՝ այս վերջինը ամէն բան ըսած չէր իրեն։

Այս պարագային զատ, Մէլինի մաքսապաշտպանական դրութիւնը, որ տեսականօրէն Խիստ քննադատելի ըլլալով մէկտեղ, գործնականին մէջ ալ ապառնած արդիւնքները չտուաւ, հեռացուց իրմէն՝ վարանող բարեկամներն ալ։ Եւ այսպէս, արմատականներու և պահպանողական հանրապետականներուն և կամ յառաջդիմականներուն մէջտեղ աւելի արմատականներուն մօտեցող՝ և նախ՝ Տրէյֆիւսի խնդիրը վճռաբեկ ատեանին յանձնելու քաջասրտութիւնը ունեցող Պրիսօնի դահլիճն՝ և ապա՝ թոլլ Շաբլ Տիւբիւի նախարարութեան, և անկէց վերջն ալ գլխաւորապէս Վալէտ Բռնսոնի դահլիճին ուժ տուող յառաջդիմականներու նոր խմբակ մը կազմուեցաւ։ Այս խումբին գործակից երեսփոխաններ՝ արմատականները՝ հանրավարական-արմատականներ և բուն հանրավարականներուն մեծամասնութիւնը՝ մինչեւ նոր ընտրութիւններէն անմիջապէս առաջ — բնականաբար — փրկեցին Վալէտ Բռնսոնի դահլիճը՝ խորհրդարանական ամէն տեսակ տագնապի դէմ, և կոչուեցան նախարարներ։

Իսկ Մէլինի հաւատարիմ մնացողները, և Տրէյֆիւսի խնդրոյն հակարձագանգը կազմող ազգայնականները՝ պահպանողականները եւն. կազմեցին հանրախարարական փոքրամասնութիւն։ Սա այ ըսենք որ, բնականին մէջ նախարարական ըլլալիք հանրավարականներուն մէկ մասը, շատ անգամ գոհ չըլլալով Վալէտ Բռնսոնի հետեւած քաղաքականութենէն, և կամ Միլրանի դէմ պայքար մղելով, մերթ ընդ մերթ՝ պարագաներուն բերմամբ՝ հականախարարականներու շարքը անցած է։

Միւս կողմէն, 1898ին ընտրուած երեսփոխաններուն թիւը միեւնոյն չէ մնացած, մէկ քանի կեդրոններու հետզհետէ բազմանալը — թէեւ չատ քիչ զգալի կերպով — և մէկ քանիներու ընակիչներուն ալ նուազիլը՝ 10ի չափ նոր աթոռ ստեղծած են խորհրդարանի մէջ, որով, փոխանակ 581ի, 591 երեսփոխանական ընտրութիւններու արդիւնքը հրատարակուեցաւ անցեալ կիրակի օր։

Արդ, յայտնի է որ՝ այս ամէնը աչքի առջեւ ունենալով պիտի եզրակացնենք թէ՝ այս անգամուան ընտրութիւնները՝ նախ՝ նախարարականներու և հականախարարականներու (որոնց գրեթէ 40ը ազգայնական են) շուրջը դարձաւ, երկրորդ՝ Այս անգամ թէ ընտրողները և բնականաբար ընտրուածներն ալ աւելի են։ Եւ իր ընդհանուր արդիւնք մեր խորհրդածութեանց պիտի ըսենք՝ ինչպէս ըսինք, թէ ներքին քաղաքականութեան տեսակէտով դաղափարներու, ծրագիրներու կռիւն է որ վերոյիշեալ ուղղութիւնը տուած է ընտրութիւններուն։ Ինքզինքին ընտրելի ներկայացուցիչներն՝ (1800ի չափ)՝ 1898ի ընտրելիներուն թուոյն բաղդատմամբ զգալի կերպով ամելցած են։ Վերջին անգամ Բարիզէն հեռագրուած ցանկին համաձայն, առ այժմ 254 նախարարականն և 163 հականախարարականն ընտրուած են, մնացած 176ը համեմատական ըլլալով։ Հանրապետական թերթերը այս վերջի մասէն գոյանալիք հաւանական թիւերը նկատի կ'առնեն և կը հաշուեն թէ նախարարականաց թիւը պիտի հասնի 360ի։

Ըսել է որ, ամէն պարագայի մէջ, Վալէտ Բռնսոնի յաղթանակը կատարեալ է, գէթ մինչև ցարդ։ Իրաւ է որ, անկեղծ հանրապետականները, բոլոր հանրապետականներու կեդրոնացումը կ'ուզեն իրականացնել, և երկիրը կաւավարելու համար չդիմել ո՛չ աջակցողներու երեսփոխաններուն և ո՛չ ալ ձախակողմեաններուն։ Բայց խնդիր է դիտնալ թէ այդ հանրապետականները՝ որքան որ ալ անկեղծ կրնան խոստանիլ թէ ձախակողմեաններու չեն կցուցդ օր մը ազատեր հանրապետութիւնը՝ այս վերջինը վտանգի ենթարկուի Տէրուլէդի մը բաղդախնդրութիւնովը և կամ Ֆրանսա Ֆրէի և իր արքունիքի ազգայնականներուն ունայնամտութիւնը։ Ցիրուցի սա Ֆրանսա Ֆրէն՝ որքան փայլուն իր լեռէ բանասեղծութիւնով, նոյնքան ալ քաղաքական չատ անձուկ գաղափարներ կը սնուցանէ։ Արդեօք կ'լսես իր խիղճը կը խայթէ՞ զինքը՝ և կամ բանասեղծնկը միտ բանասեղծ մնալու են։ Եւ գոնէ՝ Ֆրէ Լամարթինի և կամ Հիւկոյի չափ (քաւ լիցի) բանասեղծ ըլլար... գէթ այն պահուն աւելի լուրջ ծառայութիւններ պիտի մատուցանէր իր երկրին, ինչպէս Լամարթին 1848ին և Հիւկո 1870էն առաջ ու վերջը։

Ա. Տ. ՄԱՏԹԷՈՍԵԱՆ

ԱՌԱՆՁԱՏԱՊԱՏԿՈՒՄ

"ԽԵ՛Ր ԸԼԼԱՅ,,
Ի՞Նչ
ՓՈՒՆԳՏԱԼՈՒՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆը

ՓՈՒՆԳՏԱԼը ԵՒ ԻՐ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆը

Միջին դարու մէջ երբ մէկը փունգտար, իսկոյն հազար ու մէկ մաղթանքներով կը շնորհաւորէին զայն իբր մեծ վտանգէ ազատուած մը։

Ուրիշ բժիշկներու կարծիքին նայելով, կ'ըսենք թէ, փունգտուրը չատ մը հիւանդութիւններու մէջ ազատի նշան է և ամէն պարագայի մէջ, ըզկրին առողջ վիճակ ունենալը կ'ապացուցանէ։

Եւ ասոր համար է որ ամէնուն կողմանէ յարգանքի կ'արժանանայ փունգտացողը, ձայն հանածին պէս։ Անանուն հեղինակ մը հետեւեալ կարծիքը կը յայտնէ։ Նորածին տղաքներ կան որոնք ծնելէն քանի մը վայրկեան վերջը կը չնչեն, և ուրիշներ ալ որոնք կը մնան մեռելակերպ վիճակի մը մէջ, որոնց տաքութիւն և կենդանութիւն կը հաղորդեն գրգռիչ հեղուկներով։ Ամէն ատեն գրեթէ տեսնուած է թէ օդին առաջին արդիւնքը և կենդանութեան առած առաջին նշանը փունգտուրն է։ Զլանգութեան այս տեսակը կարծես յանկարծ զանոնք կ'արթնցնէ։ Այն ատեն է որ կը սկսի շնչառութեան խազը, կատարեալ ներդաշնակութիւնը, և մէն մի գործարանին ազատ մարզանքը։

Ի լրումն իր բաղձանաց, և կամ նոյն իսկ իր երկիւղներուն սատկութեան մէջ, հայր մը ուրիշ բան չունի ընելիք բայց եթէ բարեմաղթութիւն մը, մաղթանք մը զոր պիտի կրկնէ, և որ իր սրտին մէջ պիտի թնդայ՝ փունգտալէ առաջ եկած այն ամէն մէկ ցնցումի պահուն՝ զոր տղան կ'ընէ. անոր համար որ իր զաւակը կ'ապրի՝ անոր համար որ Աստուած ողջ կը պահէ։

Այսպէս այս սովորութիւնը, թէեւ բան երեւոյթին չնչին, ծիծաղելի, այս լանդակ, անբացատրելի կ'երեւի. սակայն, բնութեան ամէնէն աւելի սրտաշարժ մէկ պատկերէն ներշնչուած զգացումի մը բայատրութիւնն է։ Փունգտուր մը համար՝ իր ամէնէ աւելի՞ սիրելի էակին հանդէպ տածած ամէնէ աւելի քաղցր յուզումի և անդիմադրելի եռանդի մը հետքն է ան։ Յիշատակն է ան այն սիրոյ առաջին շրթային՝ որ կը կազմուի ընկերութեան նոր անդամի մը շուրջը։ Յիշատակ՝ այն առաջին կեցցէներն որ եղած ըլլայ մարդոց շրթունքէն։ Վերջապէս այս սովորութիւնը, ինչ մտքով ալ առնուի, հայրական գորովանքի, որդիական բարեպաշտութեան, եղբայրական բարեկամութեան և մարդուն իր ոսկեղէն հասակի բոլոր ամէնէն աւելի անուշ սէրերուն ընդհանուր, տիեզերական աղաղակն է։

—Զրադաշտն անգամ փունգտալը ուշադրութեան առած է, և իր Զէնտաւէստային համառօտումն եղող Սատերին մէջ հանդիսապէս կը պատուիրէ որ, երբ լսես թէ մէկը փունգտայ, «ըսէ, ուրախօրէ և ուշիմի-հիս, ամենայն երկիւղածութեամբ։»

Ինչնենք հիմակ այն դաղափարները որ փունգտալուն հետ կապուած են և այն արարողութիւնները որ՝ հաստատուած են հին թէ նոր այլ եւ այլ ժողովրդոց մէջ։ Եգիպտացիները, Ցոյները և Հռոմայեցիները այնպէս կը հաւատային թէ փունգտալը ատուածային ազդարարութիւն է, որ կ'ընէ այս կամ այն պարագային մէջ, մարդոց նկատմամբ իր բռնելիք ընթացքին համար, և իրենց կեանքին մէջ գլուխը գալիք մերթ դժբախտ, մերթ բարեբախտ դէպքերուն մէկ կանխագուշակ նշանը։

Եւ ասոր համար յատուկ փունգտահայ գուշակներ կային, որոնք իրենց արհեստ ըրած էին սա անով կը բացատրէին փունգտալէն առաջ գալիք ազէկ կամ դէշ բաները։ Եւ որպէս զի անոր նշանակութիւնը ազէկ մը երեւան հանեն, հարցնել քննել հակնալու էին թէ, ո՞ր տեղ, ո՞ր ատեն և ո՞ր ժամուն փունգտուրը եղած է, թէ չատ կամ քիչ ձայնով փունգտուրը պատահած է, և գլուխը ո՞ր կողմ եղած ատեն, կամ գլուխին ո՞ր կողմէն ելած։ Եթէ յայտնուէր թէ բարեգուշակ է, աստուածներուն շնորհակալութիւն կը յայտնէին, և իսկոյն կը փութային ինչ սիրելի գործ որ ունէին՝ կատարել, վերջացնել, բայց եթէ բարեգուշակ չպիտի ըլլար, ամէն կարեւոր գործերէ ձեռք կը քաշէին, ասունէն դուրս կերակուր անգամ չէին ուտեր, մինչեւ որ հաւատային թէ դալիք փորձանքէն ազատած են իրենց ըրած կրօնական արարողութեանց ու քարեգործութեանց շնորհիւ, և կամ կամաւոր կերպով իրենք զիրենք պղտիկ դժբախտութեան մը կ'ենթարկէին գալիք մեծ վտանգն անցուցած հաւատալով։

— Բանասեղծներն ու պատմագիրներն ալ այս տեսակ նախապաշարումներ ու դէպքեր մեզ աւանդելու հաճոյքն ունեցած են։

Երբոր Պէնէլոպէ, իր հոմանիներէն կամ քծնարներէն ձանձրացած կ'աղաչէր ատուածոց որ Ոդիսեւսը իրեն վերադարձնեն, իր Տելեմաք որդին այնքան ուժով մը փունգտաց որ, եղած ձայնէն ապարանքը թնդաց. և բարեպաշտուհի տիկինը սկսաւ այլեւս ինքզինքն ուրախութեան տալ, հաւատալով թէ իր տղուն այս փունգտուրը իր աղօթքին ընդունելի եղած ըլլալուն բարեգուշակ նշանն է՝ ատուածներուն կողմէ աղդարարուած. սակայն ի զուր սպասեց երկանը գալուստին, ատուածները չվերադարձուցին իր սիրական Ոդիսեւսը։

Աթենացիք նաւային արշաւանքի մը գացած էին. կ'ուզէին իրենց նաւահանգիստը դառնալ. որովհետեւ թիմոթէ զօրապետը փունգտացած էր։— է՛ ինչո՞ւ համար կը զարմանաք որ տասը հազար մարդերէն մէկը խոնաւուղեղ ունի։

Երբ Քսենոփոն կը խրախուսէր իր զօրքերը՝ վտանգաւոր բայց կարեւոր յարձակումի մը դիրքնք պատրաստելու համար, զօրքին մէկը փունգտաց։ Բառնալ կը խնդրես ինձմէն։ Թէեւ առանց ցաւ զգալու չեմ կրնար ժխտական պատասխան մը տալ քեզի, սակայն լուրջ խորհրդածութեան մը որոշումն է ասիկա, որուն համեմատ կը հարկադրուիմ գրել թէ հարկ է որ մեր միջեւ յարաբերութեան կապ չի մնայ ա՛լ։

«Պատասխանիս քիչ մը յապաղումին նկատումով կրնաս ներողամիտ գտնուիլ, որովհետեւ այդ ժամանակամիջոցին ուղեցի փորձառու հրահանգները ստանալ իմ մէկ բարեկամուհիս, որ այսօր ինծի գրած է մեր միութեան անկարելիութիւնը, երբոր նիւթապէս ապահովուած չէ՛ անիկա։ Եւ իրա՛ւ, վաղը երբոր մեր միութիւնը կնքուի, ինչո՞վ կարելի պիտի ըլլայ մեր ապագայ կեանքը երաշխաւորել։

«Մերժողական այս որոշումը կրնայ օգտակար ըլլալ թէ՛ ինծի ու թէ՛ քեզի. ես այսուհետեւ աւելի լուրջ մտածողութիւնով չաքժիլ որոշած եմ երբոր բովանդակ ապառնիին նկատմամբ է խնդիրը։ Դուն ալ կրնաս քու գաղափարներուդ համապատասխանող ուրիշ մը գտնել, որ պիտի մոռցնէ քեզի այժմու որոշումէն զդացած ցաւդ, ուրոշում՝ որուն հեղինակութիւնը քոյրիդ՝ Բերուզին՝ կը պարտինք, որովհետեւ ա՛ն է որուն փորձառութեանը դիմեցի այս առիթով, առանց սակայն քու անունդ բացորոշելու։

«Ներողամտութեանդ վստահ,

«Բարեկամուհիդ,

«ՍԻՐԱՆՈՒՇ»

Բերուզ, չանթիլ այս տողերուն ընթերցումէն հոգեսրտային տարապայման ցաւով առլցուած, և Սիրանուշին մերժումի ազդարար անգիտակից իր նամակը գրած ըլլալուն՝ ճշմարիտ— բայց անօգուտ—զղջումի գալով, արցունքոտած աչքերով ամուր մը փարեցաւ իր հէք եղբօր՝ Թորգոմին՝ որուն չունչհատ մարմնին վերկենդանութիւն տալու իրենց ջանքերը առաջ կը տանէին փութապէս՝ չուարած տնեցիները։

ՄԵԼՔՈՆ ՑՈՎՍԷՓԵԱՆ

ՎԵՐՋ

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ԹԵՐԹՕՆԸ (4)

ՆՈՐԱՎԷՊ

ԱՆՕԳՈՒՏ ԶՂՋՈՒՄԸ

Գ.

—Բայց, Թորգո՛մ, ըսէ՛, այսօր ինչո՞ւ այդչափ տրտմած կ'երեւիս աչքիս։ Երբոր ասանկ Թաղոտ ու ցաւագին վիճակի մը մատնուած տեսնեմ քեզ՝ ատոր պատճառը, չարժանիթը խուզարկելէ, փնտռելէ զատ տարբեր մտածում մը կամ զբաղում մը կրնամ ունենալ, ըսէ՛ տեսնեմ։

—Բան մը չէ՛, Բերուզ, իրաւ որ բան մը չունիմ, երբեք ծածկած եմ քեզմէն բան մը. հաւատա՛...։

Ու Թորգոմի քոյրը, կերկեր ու անկապակից այս խօսքերուն մէջ տուայտանքի լուն խստովանութիւն մը նշմարելով, որ անոր դէմքին տարտամ ու գունատ արտայայտութիւնովը կը շեշտուէր, յայտնի համարձակ հետաքննդումով իր եղբայրը վերկատաւ հարցնելու։

—Կը հաւատա՛մ որ չիտակը չէ՛ ատիկա, երկու ծամ է տրտում ախուր, առանկ սիրտի դպող կերպարանք մը առեր նստեր ես դէմս. դուն ո՞ր քան աղ պնդես թէ բան մը չունիմ, դէմդիդ անսովոր ու չուտիկ փոփոխումները, ատոր հակառակը կը ջանան հաստատել. ուրիշ բան է եթէ սիրտդ չես ուզեր բանալ քոյրիդ առջեւ, ու ա՛լ դադրած ես իս քու ցաւերուդ կամ հաճոյքներուդ բաժնեկից ընելէ. իրաւունք չունի՞մ մանակցիլ մանաւանդ քու վիշտիդ ու պահանջել որ ըսելու կամքը ունենաս ինծի, ի՞նչ ցաւ որ կը խաշտանգէ սիրտդ։ Զրսե՞ս...։

Բայց Թորգոմ իր խօսակցին ունկնդրելէ աւելի անոր ներկայութենէն իսկ չէր ախորժեր կարծես, թէեւ ան իր քոյրը եղած ըլլար, որ ա՛նքան իրաւունքով իր ունեցած ցաւերուն տեղեակ կ'ուզէր ըլլալ, զինքը սփոփելու հաստատ խոստումով։ Ինչ ընելու էր, ըսէ՞ք ինչ որ իրա՛ւ իր էութիւնը ալեւոտանչ խաւարքով մը հիմնովին դըղրդած էր, իր սիրտին խորը փթթող ծաղիկը տերեւափետա՛ծ ու բզքա՛ծ էր անողորմաբար։ Սակայն ինչ օգուտ ատիկ՝ երբոր իր անգամ մը արեւատենչ հոգին յուզուած, ղգայացեղ սիրտը դաշունահար, ու սիրաներմ էութիւնը կաչկանդուա՛ծ էր ամբողջ։ Հիմա ծանրութիւնը աւելի՛ ճնշող հանգամանք կ'առնէր երթալով իր ներքը, ուրտեղ հաղորդակցութեան բոլոր կապերը մկրատուած էին կարծես՝ անգիտան միջատի մը սուր խածատումներէն։ Հէք երիտասարդը շարժում մը ըրաւ ոտքի վրայ ելլելու, բայց իր դեղեւկտած ոտքերը իրենց պաշտօնին գիտակցութիւնը կորսնցուցա՛ծ էին այեւս։

Եւ այդ պահուն դիմացի պատէն վար կախուած նենգաւոր ու մատնող հայելիին մէջը տեսաւ իր դէմքը յանկարծ. շրթներէն տարտամ դալկութիւն մը կը ծնէր, որ լայնանալով կը գծաւորուէր բոլոր դէմքին վրայ՝ աղարտելով անոր անուշ բարութեան ցոլքն ու ժպիտը առջի. պղտոր աչքերը դեղին ծիրով մը բոլորուած՝ կենդանութեան նշոյլով չէին փայլեր կրակոտ, և քիչ քիչ մարելու վրայ՝ անգոյն ու ցցուն այտոսկրներուն խորը թաղուելէ, անյայտանալ կը փութային կարծես. վերջապէս չարաչար վշտակրութեան դիմակի մըն էր փոխակերպուած իր դէմքը ժպտոտ ու պայծառ,—հիւթազուրկ ծաղիկի մը ապաժամանի փթթումին պէս կիսկտուն ու թարշամած։ Հրչա՛փ փոխուած էր խեղճը։ Չի կրցաւ ոտքի վրայ կենալ։ Ներքնապայքարէն բոլորովին ուժաթափուած էր։ Ոտքերը իրարու կը զարնուէին։ Եւ այդ վիճակին մէջը բուռն ու քանի ճիգ մըն ալ ընելով՝ դրասեղանը ցոյց տուաւ Բերուզին իր դողացող ձեռքին մասուընտրովը, ուակռաներուն կափկամումին մէջէն «Սիրանո՛ւշ» մրմնջելով՝ գետին ինկաւ զգայազուրկ։

Ե.

Անկումին ձայնէն սենեակին դուռնէն ներս խուժող ընտանիքին անդամներէն առաջ դիտնալու համար բովանդակութիւնը ա՛յն նամակին, որ Թորգոմ ցոյց էր տուած իրեն, վազեց դրասեղանին վրայէն առաւ անիկա, որուն մէջ մահացու հարուած մը կար խեղճ երիտասարդին ճիշդ սիրտին ուղղուած, և որուն ահաւասիկ պարունակութիւնը։

«Սիրելի Թորգոմ,

«Վերջին նամակիդ պատասխանելու կ'արտորամ, ուր մեր սէրին միութեանը մասին վերջնական որոշումին բառը կը խնդրես ինձմէն։ Թէեւ առանց ցաւ զգալու չեմ կրնար ժխտական պատասխան մը տալ քեզի, սակայն լուրջ խորհրդածութեան մը որոշումն է ասիկա, որուն համեմատ կը հարկադրուիմ գրել թէ հարկ է որ մեր միջեւ յարաբերութեան կապ չի մնայ ա՛լ։

«Պատասխանիս քիչ մը յապաղումին նկատումով կրնաս ներողամիտ գտնուիլ, որովհետեւ այդ ժամանակամիջոցին ուզեցի փորձառու հրահանգները ստանալ իմ մէկ բարեկամուհիս, որ այսօր ինծի գրած է մեր միութեան անկարելիութիւնը, երբոր նիւթապէս ապահովուած չէ՛ անիկա։ Եւ իրա՛ւ, վաղը երբոր մեր միութիւնը կնքուի, ինչո՞վ կարելի պիտի ըլլայ մեր ապագայ կեանքը երաշխաւորել։

«Մերժողական այս որոշումը կրնայ օգտակար ըլլալ թէ՛ ինծի ու թէ՛ քեզի. ես այսուհետեւ աւելի լուրջ մտածողութիւնով չաքժիլ որոշած եմ երբոր բովանդակ ապառնիին նկատմամբ է խնդիրը։ Դուն ալ կրնաս քու գաղափարներուդ համապատասխանող ուրիշ մը գտնել, որ պիտի մոռցնէ քեզի այժմու որոշումէն զդացած ցաւդ, ուրոշում՝ որուն հեղինակութիւնը քոյրիդ՝ Բերուզին՝ կը պարտինք, որովհետեւ ա՛ն է որուն փորձառութեանը դիմեցի այս առիթով, առանց սակայն քու անունդ բացորոշելու։

«Ներողամտութեանդ վստահ,

«Բարեկամուհիդ,

«ՍԻՐԱՆՈՒՇ»

Բերուզ, չանթիլ այս տողերուն ընթերցումէն հոգեսրտային տարապայման ցաւով առլցուած, և Սիրանուշին մերժումի ազդարար անգիտակից իր նամակը գրած ըլլալուն՝ ճշմարիտ— բայց անօգուտ—զղջումի գալով, արցունքոտած աչքերով ամուր մը փարեցաւ իր հէք եղբօր՝ Թորգոմին՝ որուն չունչհատ մարմնին վերկենդանութիւն տալու իրենց ջանքերը առաջ կը տանէին փութապէս՝ չուարած տնեցիները։

ՄԵԼՔՈՆ ՑՈՎՍԷՓԵԱՆ

ՎԵՐՋ

նակը համոզուեցաւ թէ անոր քիթը, որ անշուշտ նշանաւոր էր, աստուածներու կողմէն ընտրուած էր, իբր չափոր՝ հնչեցնելու համար թէ՝ յարձակումը թէ՝ յաղթանակը։ Ուստի իր պետին պերճախօսութենէն աւելի, զինուորին բարեգուշակ փունգտուքէն սիրտ առած՝ իսկոյն յարձակումն սկսաւ ամէն վըտանգ աչք առնելով։

Կան բարեմիտ մարդեր այնոր կը հաւատան թէ Սոկրատ փիլիսոփայութիւնը սերտելով և իր կիրքերուն դէմ կռուելով մարդոց ամէնէն աւելի իմաստունն եղաւ. սխալ մըն է սա։ Թող կարդան Պլուտարքոսը և պիտի տեսնեն թէ իր այս գերազանց առաւելութիւնը պարտական է եղեր գլխաւորապէս նոյն փունգտուքներուն որոնցմով իր ոգին (հինը) կ'ազդարարէր, տուն կուտար իմաստութեան։

Կը հաւատայինք թէ սէրը կը փունգտարերը գեղեցկուհիները աշխարհ գային և զանոնք կը նախասահմանէր Շնորհաց ու Աստղիկին հետ բաժնելու մահկանացուներու խնկերը։

Նաեւ ամէնէն աւելի սիրուն պատուոյ յարգանքը զոր, կնահաճոյ Հռոմայեցի իշխան մը կարենար ուղղել առ իր սիրական տարփուհին, կը կայանար անոր սա խօսքն ըսելուն մէջ։— «Սէրը քեզի համար փունգտաց»։ Բառնի բանասեղծը այս խօսքին իմաստն յիշելով է որ իր սիրական էլէոնորային ըսաւ.

«Փունգտա՛ դուն, եղիր ապահով
«Սիրոյ ատուածը քեզ պիտի օրհնէ»։

Փունգտուքը երբեմն ամէնէն աւելի ծանրացաւսուններն ալ ողողելու առանձնաշնորհը ունի։ Տիբեր վերջին ծայր ուրախ զուարթ կ'ըլլար երբ բարեգուշակ ժամուն ազդեցութեան տակ փունգտար. և փառաւոր կառք մը նստած փողոցը պտտելու կ'ելներ իր ստորադասաց շնորհաւորումներն ընդունելու համար։

Այս արժանավայել քաղաքավարութիւնը միայն այլոց համար չէր տեղի ունենար. մարդիկ զայն իրենց համար ալ կ'ընէին։ Մարսիալ Պրոգլոս անուն մէկու մը համար կը պատմէ թէ խեղճը չէր կրնար լսել իր փունգտուլուն ձայնը ի պահիւ իրեն սովորական մաղթանքը ընելու համար։

«Բերուի այնարհակալութեան ատմութեան» հեղինակը կը յիշատակէ թէ Կուաչուայի կամ Կուագեցայի պետը երբ կը փունգտար, պէտք էին որ իրեն ստորադասներն այս բարեգուշակ դէպքը իմանային հրապարակական նշանակներով, որպէս զի աղօթէին որ արեւը միշտ զայն լուսաւորէ և միշտ անոր հետ ըլլայ։

Սէնաարայի քով բաները ա՛լ աւելի հետաքրքրական կերպով կը դառնան։ Անիկա փունգտացածին պէս բոլոր իր քովը գտնուողները կը դարձնեն կրոնակնին, ամէնքն ալ իրենց աջ կողմի մէկ ոտքին ծայրովը, առանց տեղէն շարժելու, կլոր մը դառնալով և ձեռքի ափով անոնց ոտքերուն վրայ անգամ զարնելով։ Այնպէս կը հաւատար թէ իրենց փրկութիւնը այս արարողութենէն կախում ունի։ Անապաթէատ և Ռուէյգոր կոչուած բողոքական նորադանդներ փունգտալու այս ծիսակատարութիւնը արգիլած են։

ԽԱՐԻԱՅԻՑԵ

ԻԹԱԼԻԱ ՄԱԼԻՑԵԼ ՈՒՄՈՒՐԸ.— Թէտավիւլէ չըգարըլմասը միւթէսավվէր օլան եիւզէտ 3½ ֆաիզի էսամ իլէ էօտէնմէսի թէքլիֆ օլունան պօրճ հագգընտա Իթալիա մէպուսան մէճլիսինտէ միւնագաշաթ վէ միւզաքէրաթ պէր տէվամ տըր։

Խազինէ նազրը Մ. Պրօկլիեօ՝ ուճուզ ֆաիզ իլէ թանվիլաթ իխրաճը՝ տէվլէթ էհամը իչուն եիւզէտ 3 պուչուգ ֆաիզին գապուլէ չաեան պուլունտուղը հագգընտաքի բէյնն սավապ օլտուղունը իսպաթ էյլէտիեին վէ եէնի թանվիլաթըն իլէրտէ իմրա օլունաճագ մալիյէթ թէչէպպիւսաթընը թէրվիճինէ մէտար օլաճաղընը գավիյեէն պէեան իտիեար։

Խազինէ նազրը՝ էօտէնմէսի գապիլ պօրճ թանվիլաթընտան պաղըսընը իպթալ իթմէնին էյի օլաճաղրնը, վէ Իթալիանցն տիւեանը ումումիյէսինի էօտէմէքտէ պէր տէվամ պուլունտուղունը պէեան էյէմիչ տըր։

Մ. Լիւգաթի իլէ Մ. Պրօկլիեօնցն մէմլէքէթին մալիյէտ վէ իգթիսատիյէ անվալը հագգընտաքի միւնագաշաթ վէ միւսահազաթընտան օնրա, մէպուսան մէճլիսի՝ եիւզէտ 3 պուչուգ ֆաիզի թանվիլաթը իխրաճընը վէ էօտէնմէսի գապիլ պօրճլար հագգընտաքի թէպպիրլէրին տէ իճրասընը գարարլաշարմըշ տըր։

ԳՕՆԻԱ. ԱՊՕՆԷԼԷՐԻՄԻԶԷ ՄԱԽՍՈՒՍ ԻԽԹԱՐ

Կազէթամըզ իչուն Գօնիատա Յակոբ էֆ. Պօճաճեան մասլահաթկիւզար թաեին իտիմիշ օլտուղունտան, մազպուզ իլմիխապէրլերի տէրհալ կէօնտերիլմէք իւզրէ, ապօնէ պէտէլլէրինի մումմարլէյէ թէսլիմ էյլէմէլէրի՝ չէհրը մէգքիւր ապօնէլէրիմիզտէն ըլճա օլունուր։

սինէ միւսաիտ օլապիլէճէք վէճճ իլէ պիր գանալ աչըլմասը՝ Ռուսիա հիւքիւմէթինէճ թէսավվուր իտիմէքտէ տիր։ Իչպու գանալըն աչըլմասը իչուն միւհիմմ ամէլիյեաթա հաճէթ օլմասը՝ թէրթիպ իտիլէն բրօճէտ պէեան իտիլմիշ տիր։ Լատօկա կէօրիւնէ մուվասէլէթ իտէճէք թիճարէթ վաքօրլարը՝ Վօլգօֆ, Սէճան վէ Սօվէր մէվգուլէրինտէ սէմիր աթապիլէճէքլէր տիր։ Գանալըն աչըլմասընը գօլալաթան խուսուս՝ Նէվա նէհրինին պաղը մահէլլէրինի 4,50 մէթրօ տէրինլէթմէքլէ, մաթլուպըն հարբ օլմասը տըր։

ԵՈՒՆԱՆԻՍԹԱՆ ՊԻՒՏՃԷՍԻ.—Եունանիսթանտա թէչէքքիւլ իտէն պէյն էլմիւլէ մալիյէտ գօմիսիոնը՝ ախիրէն 1901 սէնէսի մալիյէտ ումուրունա միւթէալլիգ բաքօրընը նէյր էյլէմիշ տիր։ Պու բաքօրտա՝ Եունանիսթան տիւեունը ումումիյէսինէ թախսիս իտիլէն վարիտաթտա՝ 1900 սէնէսինէ նիսպէթէն 2,289,492 տրախմի ֆազլա վուգու պուլտուղը՝ վէ սալիֆիւլզիքր գանունըն թարիխը նէյրի օլան 1898 սէնէսինտէ եանի գօմիսիոնըն թէէսիսինտէ թախմին իտիլէն վարիտաթտան 12 պուչուգ միլիոն տրախմի ֆազլա զուհուր իթտիեի պէեան օլունմագտա տըր։ Մէգքիւր վարիտաթ՝ 1900 սէնէսի վարիտաթը իլէ մուգաեսէսէ իտիլինճէ, բուլ, սգամպիլ քեաղըտը, քիպրիթի վէ բէթրոլ վարիտաթընտա թէզաեիւտ՝ վէ թուզ, սիկարա քեաղըտը, թիւթիւն վէ զըմբարա քեաղըտընտա թէնէգզիւլ վուգուա կէլտիեի անլաշըլըր։ Բիրէա կէօմրիւկ վարիտաթը տախի 1900 սէնէսինէ նիսպէթէն 1 միլիոն գըրգտէօրթ պին 165 տրախմի արթմըշ տըր։ 1900 սէնէսի ֆաիգինին թէնդիլը մըգտարը վէ ամօրթիսըմանըն արթըրըլմասը, իբրա իտիլէն թէվզիաթ 1,817,662 վէ 1899տա 2,213,627 տրախմի իքէն՝ 1901տէ 2,306,515 տրախմի օլմուշ տըր։ 1899 սէնէսինտէն՝ եանի՝ թիւթիւնլէրէ եէնի ռիւսում գօնուլմասը զէմանընտան պէրի, թիւթիւն վարիտաթը էնմիշ տիր։ Գօմիսիսիօնըն ըէյինէ պագըլըրա, պու վարիտաթ թէնէգզիւլի գաչագճըլըգա համ օլունմագ լազըմ կէլիր։

ՍԲԱՆԻԱ ԱՀՎԱԼԸ.—Էֆրէնճի ապրիլին 27սինտէ, Սակասթա գապինէսի՝ Սբանիա պանգասընըն ըսլանը հագգընտա թանզիմ իթտիեի լաեիհաեը Գօրթէզ մէճլիսինին միւզաքէրէսինէ գօմագ իսթէտի իսէ տէ, պիր չօգ մէպուսլարընն հաղըր պուլունմամասընտան տօլաեը, մուվաֆֆագ օլամատը։ Մալիյէտ նազրը՝ սաիր նէզարէթլէրին պիւտճէ լաեիհալարընը թէտգըգ իթմիշ պուլունտուղունտան, սէնէի հազրա պիւտճէսինի կէչէն սէնէ պիւտճէսի իւզերինէ թանզիմ իթմէեէ գարար վէրմիշ տիր։

ԱՄԷՐԻԳԱ ՍԷՆՏԻԳԱՍԸ.— Համպուրկ-Ամէրիգա վէ չըմարի Լոյտ վաբոր գումբանիալարը իլէ Ինկիլիզ-Ամէրի գա վաբոր սէնտիգասընընն ագտ իթտիեի պիր մուգավէլէ մուսիպինէ, 20 սէնէեէ գատար մէգքիւր սէնտիգա՝ իքի Ալման վաբոր գումբանիասընընն ըրզասընը ալտագսըզընն Ալման լիմանլարընա չիտի կէօնտերիքլերի վաբորտան ֆազլա վաբոր կէօնտէրմէեճէքլէր տիր։ Պունա գարչու, մէգքիւր իքի Ալման վաբոր գումբանիասը՝ Ինկիլիթէրա լիմանլարընա օլան նագլիյեաթընը մուսլեէն պիր բատտէի թէճավիւզ իթտիրմէեճէք տիր։ Ֆագաթ 12 սէնէ սօնրա, հէր իքի թարաֆ մէգքիւր մուգավէլէնմէի թատիլ իտէպիլէճէքլէր տիր։ Մուգավէլէնմէ թատիլ օլան գումբանիալար՝ մուգավէլէտէն չէքիլէպիլէճէքլէր տիր,

Ինկիլիզ-Ամէրիգա սէնտիգասը իլէ Ալման վաբոր գումբանիալարը արասընտաքի բէգապէթի մէնն իչուն, տահա պիր չօգ մատտէլէր հագգընտա ուեուչապիլէճէքլէր տիր։

Սէնտիգա իլէ Ալման վաբոր գումբանիալարը՝ պաղը մալիյէճէ իստուսաթտա պիրիպիրինին իլէրինէ գարըշճագլար տըր։ Էզճիւմէ, կէրէք սէնտիգաեա տախիլ օլան գումբանիալար վէ կէրէք Ալման վաբոր գումբանիալարը՝ քէնտի արզուլարը իւզրէ, տիկէր պիր գումբանիա իլէ բէգապէթ կիրիչէմէեէճէքլէր տիր։ Պունտան մատտա, սէնտիգա՝ Ալման վաբոր գումբանիալարընն հիսսէ սէնէալէրինի վէ Ալման վաբոր գումբանիալարը տա սէնտիգանընն հիսսէ սէնէտաթընը սաթուն ալամաեաճագլար տըր։ Էզճիւմէ սէնտիգա՝ Ալման վաբոր գումբանիալարընն ըրզասը իւզերինէ իչիւնճի պիր գումբանիա իլէ բէգապէթէ կիրիչճէք օլուրսա, Ալման վաբոր գումբանիալարը՝ սէնտիգաեա մատտի վէ մանէվրա մուավէնէթտէ պուլունճագլար տըր։ Սէնտիգա իլէ Ալման վաբոր գումբանիալարը մէնֆաաթլարընա ախտ մէսէլէլէրի պիրիպիրինին ըրզասը իլէ հալլ իտէճէքլէր տիր։ Պու կիպի մէսէլէլէրի թէզէքքիւր վէ օլ պապտէ իսթիլաֆ հուսուլունը թէէմին իչուն, 2 Ինկիլիզ վէ Ամէրիգալը վէ 2 Ալման ազատան միւրէքքէպ պիր գօմիսիոն թաեին օլունճագ տըր։ Պունունլա պէրապէր, մէգքիւր գօմիսիոնն իճրա գուվվէթի օլմատեագ տըր։ Սէնտիգա իլէ Ալման վաբոր գումբանիալարը արասընտա պիր իսթիլաֆ զուհուրընտա մէգքիւր իսթիլաֆ պիր հաքէմ հէյէթի մարիֆէթիյլէ թէսվիյէ օլունաճագ տըր։

ԻՆԿԻԼԹԷՐԱ ՎԷ ՖՐԱՆՍԱ.—Լօնտրատա քեաին Ֆրանսզ խասթախանէսինին թէէսիսինին Ֆէյնճի սէնէսի օլմագ միւնասիպէթի իլէ, Ֆրանսա սէֆիրի Մ. Գամպոնըն բիեասէթի ալթընտա պաղը մէրասիմ իճրա իտիլմիշ տիր։

250 գատար տավէթլիէր արասընտա, Լօնտրա չէհր էմինի իլէ, Պէլճիգա, Սվիչէրա վէ Սրպսթան սէֆիրլէրի, Իթալիա սէֆարէթխանէսի քեաթիպի վէ պէօյիւք տէվլէթլէր գօնսօլօսլարընտան պաղըլարը վէ խասթախանէ թապիպլէրի հէյէթի վէ սաիր զէվաթ հաղըր իտիլէր։

Մէրասիմէ պաչանմազտան էվվէլ պիր գուչլուգ թաամը թէրթիպ իտիլմիշ տիր։ Ֆրանսա սէֆիրի՝ եէմէք էնասընտա, քէնտի հիւքիւմիթինին խասթախանէեէ 100,000 ֆրանգ վէրտիեինի վէ պունունլա պէրապէր, 500,000 ֆրանգա տահա իսթիեաճ պուլունտուղունը պէեան իթտիքաէն սօնրա, պաղը զարուրի մասրաֆլարա մէտար օլմագ իւզրէ, սէֆարէթխանէտէ պիր սէրկի աչըլմաճաղընը վէ պու սէրկիեի հիմաեէլէրի ալթընա ալտաճալարընտան տօլաեը, գրալ վէ գրալիչա հազարթընա միւթէչէքքիր պուլունտուղունը սէօյլէմիշ տիր։

Զրեաֆէթ էնասընտա, 85,000 ֆրանգ իսանէ թօրլանմըշ տըր։

ՐՕԼՕՄԻՍ ԱՀՎԱԼԸ.— Վաչինկթոն խարճիեէ նէզարէթինէ վարիտօլան խապրիլէրէ նազարէն, Պոկօթատան 20 ֆէբրալա մէսաֆէտէ վագը Ֆուաթալիթա չէհրի ճիվարընտա ասիւէր իլէ մունթազամ ասքէրլէր արասընտա պիր մուհարեպէ վուգու պուլմուշ տըր։ Պու միւսաեէմէտէ հէր իքի թարաֆտան 15000 քիշի հազըր պուլունմուշ տըր։

ՍԲԱՆԻԱ ՊԱՀՐԻՃԵԷՍԻ.—Սբանիա սեան մէճլիսինտէ, պահրիյէ նազրը՝ պիր չօգ պիրինճի սընի զըրսը ինչա իթտիրմէք թէսավվուրընտա պուլունտուղունը սէօյլէմիշ տիր։

ՊԻՐ ՄԻԻՐԵԱՖԱԹ.—«Մօթօրինկ» կազէթասը՝ Լօնտրատան Էտիմպուրկա գատար պալօնլա սէեահաթ իտէճէք առէմէ 5000 լիրա միւքեաֆաթ վատ իթմիշ տիր։

ԱԼՄԱՆԵԱՆԸՆ ԱՍՔԷՐԻ ՄԷՍԱՐԻՖԻ.— «Էգօնոմիսթ Էօրօբէէն» նամ Ֆրանսզ մալիյէտ կազէթասը՝ Մ. Թիէրինին իմզասը ալթընտա վէ Ալմանիանընն ասքէրի մէսարֆիֆի հագգընտա պիր մէգալէ նէյր իտիեօր քի, խիւլասասը պէր վէճճի աբի տիր։

«1875-1876 վէ 1891-1892 սէնէլէրի արասընտա, եանի 16 սէնէ զարֆընտա, ասքէրի մէսարիֆի՝ 441 միլիոն 120,000 ֆրանգտան 596,875,000 ֆրանգա չըգմըշ տըր քի, պու սուրէթլէ սէնէվի 9 միլիոն 800,000 ֆրանգլըգ պիր թէզաեիւտ հասըլ օլմուշ տըր։

Պահրիյէտ մէսարիֆինէ կէլինճէ, պու տախի այնը միւտտէթ զարֆընտա 33,928,000 ֆրանգտան 105,246,000 ֆրանգա չըգմըշ տըր քի, սէնէվի 4 միլիոն 450,000 ֆրանգլըգ պիր թէզաեիւտ տիմէք տիր։

ԻՆԿԻԼԹԷՐԱ ՊԱՀՐԻՃԵԷՍԻ.— կէչէն չարշէնպիհ կիւնի «Տէյնգան» նամ պիրինճի սընի Ինկիլիզ զըրսլըսը՝ ինչաթ ֆապրիգասը թարաֆընտան պահրիյէտ նէզարիթինէ թէսլիմ օլունմուշ տըր։

«Տէյնգան» զըրսլըսը՝ Զանզամ հավուզլարընա իսալ օլունուպ, թօրլարա թէհլիգ օլունաճագ վէ թէէրիպէսինին իճրասը իչուն, հազըր պուլունտուրլաճագ տըր։ Մէգքիւր կէմի՝ 405 տարմ ուզունլուգտա, 76 տարմ կէնիշլիքտէ 14,000 թօնէլաթա հաճմընտա օլուպ, մաքինալարը՝ 18,000 պարկիր գուվվէթինտէ վէ սաաթտա 19 միլ սիւրաթընտա օլաճագ տըր։

ՆԵՐՔԻՆ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ

Ուլէյայի առաջին ատիճան տրուեցաւ Արտաքին գործոց պաշտօնէութեան Սիճիլը Ակվալի տնօրէն Ալի Բըզա պէյի.

Ուլէյայի երկրորդ ատիճան տրուեցաւ Կայսերական դրամներու տնօրէնի օգնական Սբրը էֆէնտիի.

Սալիսէի ատիճան տրուեցաւ Բօթիի հիւպատոս Մազհար պէյի։

* * *

Սէրքիճէէի կառավարիչ անուանուեցաւ Իլպասանի կառավարիչ հաճի Բէշիր բաչա։

ՊԱՏՈՒԱՆՇԱՆ

Մէճիտիյէի պատուանշանին Բ. ատիճանը տրուեցաւ Բօթիի հիւպատոս Մազհար պէյի.

Օսմանիյէ պատուանշանին Բ. ատիճանը տրուեցաւ Անատոլուի երկաթուղեաց վարչութեան պաշտօնեաներէն Մ. Շարլի։

ՕՏԱՐ ՊԱՏՈՒԱՆՇԱՆ

Կայս. Իրատէ մը կ'արտօնէ գործածութիւնը «Բրօէքիզիա Իրօպիքէա» պատուանշանին՝ զոր Ս. Պապը նուիրած է Ամարայի վաճառականներէն Ծանոի էֆէնտիին։

ՖԱՐԱՆԹԻՆԱ

Առողջապահական խորհուրդին որոշմամբ, այն Իսլամ ուխտաւորները, որոնք Թուրի մէջ իրենց քարանթինայի պայմանաժամը լրացնելէ ետքը մաս առ մաս իրենց տեղերը կը վերադառնան Սեւ-Ծովի ճամբով, իրենց շոգենաւերուն ճամբէն ուղղութեանը համեմատ հինգ օր քարանթինայի պիտի սպասեն Թարապլուսը կարպի, Պէյրութի և Բլազոմէնի մաքրանոցներէն մէկուն մէջ, թէ ժամանումի և թէ մեկնումին ատեն թէ՝ ուխտաւորները և թէ՝ նաւաղները՝ իրենց կարասիներով և զգեստներով պիտի հականեխուին, և եթէ անոնց մէջ հիւանդներ գտնուին՝ մաքրանոցի հիւանդանոցներու մէջ հանգիստ կերպով կատարեալ առողջութիւն գտնելէ ետքը միայն պիտի ճամբուին։

—Աղեքսանդրիոյ, ինչպէս նաեւ Եգիպտոսի ծովեզերքներուն ո՛չ մէկ կէտին մէջ ժանտախտ ո՛չ մէկ դէպք պատահած և Եգիպտոսի ներքին մասին մէջ ալ յիշեալ հիւանդութիւնը թեթեւնալու վրայ է հետզհետէ. իսկ մինչեւ հիմա հարկ եղած առողջապահական կանոնները վերջին ծայր ուշադրութեամբ կը յարգուին։ Այս անգամ Առողջապահական խորհուրդին որոշմամբ, Եգիպտոսէ եկող նաւերուն նը-կատմամբ մինչեւ հիմա դրուած միջոցները բարեփոխուած ըլլալով, մուկերու ջնջման համար պէտք եղածը ի գործ պիտի դրուի, քարանթինան առ առաւելն 24 ժամուան պիտի վերածուի, և այդ ժամանակամիջոցին մէջ նաւաղներուն և երրորդ կարգի ճամբորդներուն գոյքերն ու զգեստները պիտի հականեխուին և իրենք ալ բժշկական խիստ քննութենէ մը պիտի անցնին։

ՎԵՀ. ՍՈՒԼԹԱՆԸ՝ Ֆրանց Եօզէֆ կայսեր հեռագիր մը ուղղեց, որուն մէջ իր ուրախութիւնը կը յայտնէ իշխան և իշխանուհի Վիլհելմ-Կրէցի Պոլիս երթալուն առթիւ, գրաւոր հաղորդութիւններուն համար, հաւատալով նաեւ իր անայլայլ բարեկամութիւնը։

ՊՈՒԼԿԱՐԱՑ էկեղեցիին յառաջիկայ հինգշաբթի օր իր յոբելեանը պիտի տօնէ։ Այս առթիւ Վեհ. Սուլթանը բարեհաճած է ականակուռ Օսմանիյէ պատուանշան շնորհել անոր։

ՀԱՅԿԵՐՈՅԹ.— Անգլիական դեսպանը և դեսպանուհին առջի գիշեր հայկերոյթ մը տուին դեսպանատան մէջ, որուն ներկայ գտնուեցան դեսպանական մարմնէն ոմանք և մայրաքաղաքիս անձն. գաղթականութենէն ծանօթ անձնաւորութիւններ։

ԺԱՆՏԱԽՏ.— Պէնհայի մէջ ապրիլ 29ին ժանտախտի երկու դէպք պատահած է։

ՊՈՒԼԿԱՐԻՈՅ ներքին գործոց նախարարութիւնը զէնքի գործածութիւնը արգիլած է մասնաւոր անհատներու։

ՍԵՐՊ ՓՈԽԱՌՈՒԹԻՒՆԸ.—Աժանա նասիօնալի մէկ հեռագրին նայելով Սերպ փոխառութիւնը պիտի ըլլայ 60 միլիոն ֆր. հարիւրին 4 տոկոսով, 50 տարուան համար։

Արժէթուղթերը յառաջիկայ հոկտեմբերին՝ 100ը՝ 75ի հաշուով հրապարակ պիտի հանուին որ սերպ երկաթուղիներու հասոյթով ապահովուած պիտի ըլլան։

Պ. ԻՒՍԲԷՆԱՐԻ, ռուս հնէաբանական կամարին տնօրէնը, առջի օրը մեկնեցաւ դէպի Յունաստան և Իտալիա, հնէաբանական ուսումնասիրութիւններ կատարելու համար։

ՀԷԼԼԷՆ չափագէտ Պ. Տիամանտի, որ մեծ յաջողութիւն գտած է Բեթերպուրկի, ինչպէս անկից առաջ ուրիշ քաղաքներու մէջ իր բանախօսութիւններովը, մօտերս Պոլիս պիտի գայ և բանախօսութիւններու շարք մը պիտի տայ Բերայի յոյն Սիլլոգօսին մէջ։

ՀԻՃԱԶԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ, — Սպարապետութիւնը Հիճազի երկաթուղիի յանձնաժողովին 120,700 ղրշ. տուած է, գաւառային զինուորականներէ ղըրկուած։ Նոյն յանձնաժողովը ընդունած է նաեւ Թուրք և հելլէն սահմանագուխին բանակին պաշտօնեաներէն 14,188 ղրուշ։

ՊԷՐԼԻՆԻ ռումանական դեսպանատան կցորդը Պ. Սթավրիտիս, նոյն պաշտօնով Պոլիս պիտի գայ։

ՕՍՄ. ՀԵԾԵԼԱԶՕՐԲԸ—Սպարապետութիւնը 500ի չափ ձիեր պիտի դնէ Հունգարիայէն, Էրթօղրուլի հեծելազօրաց և նիզակաւորներու զօրագունդին ծերացած ձիերուն տեղ գործածելու համար։

Այս գնումին գործը յանձնուած է Իպրահիմ պէյի, մարզիչ Կայս. ախոռներու։

ԶՐՕՍԱՇՐՋԻԿՆԵՐ. — Բառասունի չափ ամերիկացի և անգլիացի զբօսաշրջիկներ առջի օր Պոլիս հասան Մէսաժըրիի «Էքսպրէսօր» շոգենաւով։

ԳԵՐՄԱՆ դեսպանատան պահակ շոգենաւը «Լօրէյայ» որ ժամանակէ մը ի վեր շրջագայութեան մէջ էր՝ Պոլիս եկաւ։

ՀՆՈՒԹԻՒՆ. — Սօքիայի մէջ նոր շինուելիք մզկիթի մը համար քարաժայռերու կուիտումին ատեն, քարացած մարդկային կմախքներ գտնուած են, որոնք Իզմիր ղրկուելով տեղւոյն Իտատիէի վարժարանին մէջ ցուցադրութեան դրուեցան։

ՄԱԽՍՈՒՍԻՆ վարչութիւնը նոր տնօրինութեամբ մը շոգենաւեր պիտի հանդիպցնէ Գալամըշի, Մօտայի և այն գծին վրայ գանուող ուրիշ նաւամատոյցներ, բան մը որ մինչեւ հիմա դադրած էր յաճախորդի պակասութենէ։

Ասկիզ զատ Մախսուսէի վարչութիւնը Ֆուրի քաղաքներուն մերձաւոր բացման պատճառով՝ կանոնաւոր երթեւեկութիւն մը պիտի հաստատէ կամուրջին և Եալովայի միջեւ։

ՌԻԱՖ ՀԱՄԱՑԻ երկաթուղիներու շինութիւնը մինչեւ Գալաղէք հասած է։

ԻՒՍԿԻՒԴԻ զօրաբանակին հայթայթիչ Շապան-փաշայի շոգեշարժ աղօրիքին համար Եւրոպայէն բերուած նիւթեղէնները, կայս. իրատէով մաքսէ զերծ պիտի մնան։

ՀԱՆՐԱՅԻՆ առողջապահութեան յանձնախումբը առջի օր նիստ գումարեց քաղաքապետ Բրսվան փաշայի նախագահութեան տակ։

ՆՈՐ ԿԱՄՈՒՐՋ — Պաղատա քաղաքին երկու մասերն իրարու միացնող խարխուլ կամուրջը, Եփրատի վրայ, Կայս. հրամանաւ պիտի վերաշինուի։ Նոր կամուրջը որ 23 «տուպաներու վրայ պիտի հաստատուի, 8 մէթր լայնութիւն պիտի ունենայ։ Երկու կողմը հետեւակներու համար ճամբաներ պիտի ձգուին, և մէջտեղն ալ խճուղի մը որուն վրայէն պիտի կրնան երեք կառք քով քովի անցնիլ։ Կամուրջին զանգան կէտերուն վրայ ալ սրճարաններ և խանութներ պիտի շինուին։

ՊԱՍՐԱՑԻ մաքրանոցին բժիշկներէն Տքթ. Մուսքիաէս, որ ուրիշի մը դէմ հրազէն քաշած ըլլալուն համար տեղւոյն դատարանին կողմէ իբրեւ ոճրագործ դատապարտուած էր և ապա հիւանդանալով երեք տարիէ ի վեր կը դարմանուէր հիւանդանոցին մէջ, կայսերական ներման արժանացաւ։

ԿԱԼՈՒԱԾԱՀԱՄԱՐ. — Ափրիկեան Տրիպոլսոյ մէջ կատարուած կալուածահամարի գործողութիւնները լաւ արդիւնքներ տուած ըլլալով, Պենկազիի մէջ եւս, ժողովուրդին խնդրանքով կալուածահամար պիտի կատարուի ի մօտոյ։

ՆՈՐ ՀԵՌԱԳՐԱԹԵԼ.— Կայսերական հրամանաւ, Կ. Պոլսէ մինչեւ Ֆաու նոր հեռագրաթել մը պիտի շինուի կարելի եղածին չափ փութով։ Ելմտական նախարարութիւնը հրաման ստացաւ հարկ եղած գումարը դնելու։ Հեռագրական Վարչութեան տրամադրութեան տակ։

ՔԱՂԱՔԱՊԵՏ Բրսվան փաշա որոշեց քաղաքային երկրաչափական վարժարանի շրջանաւարտներէն 3 հոգի յարմար թոչակով պաշտօնի կոչել Քաղաքապետութեան երկրաչափական դիւանին մէջ։

ԹՈՒՐԲԻԱ ԵՒ ԳԱՐԱՏԱՂ.—Գարատաղի սահմանագլխին վրայ, սահմանակից երկու ցեղերու միջեւ ծագած ջուրի և ատաղձի վէճը Թուրքիոյ և Գարատաղի Քոմիսէրներուն միջեւ համաձայնութեամբ մը կարգադրուեցաւ գոհացուցիչ կերպով։

ԱՍՈՐԻՆԵՐՈՒՆ ՊԱՏՐԻԱՐՔԸ իր Կ. Պոլիսէ Տիարպէքիր վերադարձին, իր ժամանումը նախապէս ճշտիւ իմացուած չըլլալուն համար, բաւական թուով դիմաւորողներ չէ ունեցեր տեղւոյն Ասորիներէն, և ընդունելութիւնը պէտք եղած կերպով չէ կատարուեր իր թեմականներուն կողմէ։ Ասոր վրայ վշտանալով, ուզեր է իր աթոռը վերադարձին Մարաշն փոխադրել։ Բայց Տիարպէքիրի Ասորի երեւելիներուն թախանձանքին վրայ և համոզուելով որ իր ժամանումը մէկ օր ետ մնացած ըլլալուն համար տեղի ունեցած էր սխալումը, հաւաներ է մնալ Տիարպէքիր։

ՈՒԽՏԱՒՈՐՆԵՐՈՒ ՎԵՐԱԴԱՐՁ.— «Զարպ» շոգենաւը, 1470 Թուսիացի Իսլամ ուխտաւորներով առջի օրը ժամը 4 ուկէսին Վոսփորէ անցնելով, առանց ցամաքին հետ հաղորդակցելու՝ ուղղակի Գալաց գնաց, ուր ընդհանրապէս իր պէտքերն հոգալէ վերջ Թէոդոսիա պիտի ուղեւորի։ Առողջապահական Վարչութեան որոշմամբ, Ծովային նախարարութիւնը պէտք եղած թուով շոգենաւակներ ղրկեց Գալաց, հակելու համար հետզհետէ հոն հասնող շոգենաւերուն վրայ, որպէս զի ցամաքին հետ յարաբերութիւն չունենան։

Մ. ՆԱՎԻԼ անուն Ֆրանսացի մը Բարիզի օսմ. դեսպանատան միջոցաւ ծրագիր մը ղրկած է Արտաքին գործոց նախարարութեան, որով կ'առաջարկէ առեւտրական վաճառականներու յատուկ դրոշմաթուղթ մը հաստատել, որ Օսմ. Դանձուն համար հասոյթի նոր աղբիւր մը պիտի ըլլայ, և վաւերացեալ վաճառականները կեղծերուն դէմ պաշտպանելու պիտի ծառայէ։ Ծրագիրը՝ յանձնուեցաւ ձեռնհաս պաշտօնատան նկատառման։

ԵՐԿՐԱԳՈՐԾԱԿԱՆ նախարարութիւնը գետնախնձորի վաղահաս տեսակէն 200 օխա հունտ բերել տալով Եւրոպայէ, մէկ մասը Պրուսա և միւս մասն ալ Շքոտրա ղրկեց, գետնախնձորի մշակութիւնը ընդհանրացնելու համար նոյն նահանգներուն մէջ։

ԷՆԿԻՒՐԻի նահանգին Զօր գաւառին մէջ չինուելիք խճուղիներուն համար Եւրոպայէն 4 երկաթեայ գլան (լողքար) պիտի բերուին։ Պետական Խորհրդոյ որոշմամբ ատոնցմէ մաքսատուրք պիտի չառնուի։

ՖՐԱՆՍԱՑԻ ճարտարագէտ Պէրթիէ փաշայի պաշտօնավարութեան պայմանաժամը լրացած ըլլալով, Կայսերական հրամանաւ, պայմանագիրը պիտի նորոգուի։ Պէրթիէ փաշա 3 ամսուան արձակուրդով Բարիզ պիտի երթայ։

ԿԱՑՍԵՐԱԿԱՆ Բժշկական Վարժարանի Տնօրէնութեան որոշմամբ, ամէն տարի շրջանաւարտ աշակերտներէն 2 հոգի, ընտրանօք, Միքրոպաղնական Հատատութիւնը պիտի յաճախեն, և երկու տարի գործնական փորձեր կատարելէ վերջ, Կայսերական Զօրաբանակները պիտի ղրկուին, իւրաքանչիւր Զօրաբանակի մէջ միքրոպաբան բժշկի մը ներկայութիւնը անհրաժեշտ նկատուած ըլլալով։

ՄԱՆԱՍԴԵՐԻ կուսակալութիւնը նը-կատելով որ օսմ. երկիրներու վաճառականները պարտաւոր չեն ըլլար արձանագրուիլ առեւտրական սենեակներու մէջ, որով կարգ մը անտեղութիւններ առաջ կուգան, գրեց առեւտրական ու հանրօգուտ շինութեանց նախարարութեան որ, թէ՝ օսմ. և թէ՝ օտար հպատակ բոլոր վաճառականները պարտաւորիչ կերպով իրենց անունները արձանագրեն առեւտրական սենեակներու մէջ։

ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ու թղթատարական վերատեսչութեան պաշտօնարանին մէջ յանձնաժողով մը պիտի կազմուի՝ թուղթերը ու տուփերը կարգի դընելու և աւելի կանոնաւոր կերպով պահելու համար։

ՂԱԼԱԹԻՈՅ Սակարանին վարչական խորհուրդին նախագահ Պ. Զիսի վերընտրուեցաւ։

ՍՈՒՐԻՈՅ նահանգին կեդրոնին մէջ ու շրջականները, անցեալ շաբթու, քանի ժամու չափ անձրեւ տեղալով նպաստեր է հունձքերուն։

ՍՈՖԻԱՑԷՆ կը գրեն թէ Ֆէրտինանտ իշխանին կողմէ Պուրպուլոնի կոմսը Մատրիտ ղրկուեր է՝ Սպանիոյ թագաւորին թագադրութեանը ներկայ գտնուելու։

ԻԶՄԻՐԷՆ նամակ մը կուսակալութեան քերքերուն լաւագոյն վիճակ մը ունենալը կը ծանուցանէ, թէեւ մէկ քանի տեղեր տիրող ցուրտը քիչ մը վնասէ անոնց։

ՅՈՒՆԱՑ Ս. Պատրիարքը, առջի օրը, այցելութիւն տուաւ պուլկարական գործակատար Պ. Կէչօֆի։

ՄԻՏԻԼԻՒԻ կուսակալ Բէյիտ փաշա առջի օր մեռեր է։

ԽԱՆԳԻՆԻ առողջապահական բժիշկ աօքթ. Թաշճեան էֆ. հրահանգ ստացաւ Քիրմանշահ երթալ և քննել պարսկական մանանգուխէն Բէրպէլա տարուելիք մեռելները, մինչեւ որ Պոլսէն երթալիք բժիշկ հանի։

ՄՈՒՏԱՆԵԱՑԷՆ կը գրեն թէ վերջին ցուրտերը հարիւրին երեսուն համեմատութեամբ վնասեր են ձիթապտուղի բերքին։ Այս տարուան օդերուն անկանոնութենէն թթենիներն ալ վնասուած են։

ՋԵՂՇՈՒՄ. — Պաղտատ նահանգին դատակ. քննիչին պահանջմամբ, դատաստանի ենթարկուեցաւ Սէվգէ-Շիւլուհ գաւառակին նախադատ Ատենի անդամ և հարցաքննիչ դատաւոր Ազիզ էֆ. և օգնականը Խալիլ էֆ. որոնք իրենց պաշտօնին մէջ ղեղծումներ գործած են։

ԴԱՏԱԿԱՆ նախարարութիւնը, իրեն եղած հարցումի մը պատասխանելով, ծանոյց թէ պարտքի համար գրաւի տակ առնուած կալուածի մը երբ ծախուի և անոր մէջ վարձքով բնակողը չուզէ զայն յանձնել նոր գնողին, վճռագիրներու գործադիր պաշտօնեաները պիտի կրնան ոստիկանութեան դիմել, այդ վարձակալները հանել տալու համար։

ԶԻՒՈՐԱԿԱՆ հանգստեան թաղակի սնուցիկին յատկացուած գումարները ժամանակին գանձելու մասին պատրաստուած կանոնագիրը վաւերացուեցաւ Կայս. Իրատէով։

ԳԱՐԱՒԷՕՅԻ ԿԱՄՈՒՐՋԸ. — Մինչեւ որ Գարաքէօյի կամուրջը ամբողջովին վերաշինուի, ծովային նախարարութիւնը որոշեց որ Շիրքէթի ու Մախմուտլի շոգենաւերուն համար կամուրջին երկու կողմերը աւելցուած «տուպա»ներուն վրայ նաւամատոյցներ և խանութներ շինուին։ Այդ որոշումը սկսած է գործադրուիլ։ Կամուրջը բոլորովին վերաշինուելէն ետքը ատոնք պիտի վերցուին։

ԵՒՐՈՊԱԿԱՆ ԹՂԹԱՏԱՐԸ. — Արեւելեան երկաթուղիներու ժամանակացոյցը փոխուեցաւ երէկուէ սկսեալ՝ 1 մայիս։ Եւրոպական կառախումբը իրիկունները ժամ 8ին պիտի մեկնի Սիրքէճիէն եւ Արեւելեան Ձեպընթացն ալ ժամ 1 53ին։ Եւրոպական կառախումբը առտուները ժամ 7.14ին պիտի ժամանէ Սիրքէճի եւ Արեւելեան Ձեպընթացը 10.39ին։

ԳՈՂ ՄԸ. — Նախընթաց իրիկուն, Գատրգիւղի Ռէյիի դէպերուն պետը՝ Սալի էֆ. Գուրպաղրլը-Տէրէի կողմը կասկածելի մարդ մը կը տեսնէ, որուն շալակը պարկ մը կար։ Կարծելով որ ծխախոտ է, կը հետապնդէ զայն, սակայն մարդը տեսնելով որ պիտի բռնուի, պարկը շալակէն վար կը նետէ և կը փախչի։ Պարկին մէջ կային գողցուած առարկաներ։ Դէպտին տուած բացատրութեանց վրայ, Գատրգիւղի ոստիկանութիւնը յայտնեցաւ ձերբակալել գողը, որ Բանտէլի Աբօսթոլ անուն յոյն մըն է։

ԲԱՄՊԱԿԻ ԳԻՆԸ. — Բամպակը առջի օրուընէ ի վեր 7 բուռանի չափ անկում մը ունեցաւ։

«ԿՐԱԿ ԿԱՑ, ԿՐԱԿ ԿԱՑ». — Անցած գիշեր Իսկիքտար, Պաղլար Պաչիի կողմի բնակիչները մեծ յուզումի մէջ էին։ Կանացի կանչ մը, տունէ մը «կրա՛կ կայ, կրա՛կ կայ» կ'աղաղակէր։ Անմիջապէս դրացիները դուրս թափեցան, ինչպէս նաեւ հայոց և յունաց եկեղեցիներու ջրհանկիրները փութանակի վազեցին հրդեհին վայրը (?) ուր փոխանակ բոցի կամ ծուխի... ծեծի մը հանդիսաւոր ներկայացումին ականատես եղան. էրիկ մարդ մըն էր որ իր կինը կը ծեծէր, և կինն էր որ դրացիներու օգնութիւնը կը հրաւիրէր՝ «կրա՛կ կայ, կրա՛կ կայ» պօռալով։ Պատկե՛ր...։

ԱՆԶՆԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ ԹԷ ԱՐԿԱԾ. — Թօփհանէի պետական սպանդանոցին դէմը՝ տան մը մէջ երէկ ժամը 5ին հրազէնի պայթում մը կը լսուի։ Տունը եռայարկ ըլլալով, վերնայարկը կը բնակէր Ղալաթիոյ մասաճառներէն Քիրեաքօ, միջնայարկը կը բնակէր Քիրեաքոյի գրագիր՝ Տիմիդրի, և վարի յարկն ալ կը բնակէին երկու յոյն կիներ։ Հրազէնի պայթման վրայ, երկու կիները վեր կը վազեն և Տիմիդրիի սենեակը մտնելով, մահճակալին առջեւ փռուած կը գտնեն Քիրեաքոյի ակերը՝ Բանտէլին՝ գլխէն ծանրապէս վիրաւորուած։ Մասաճառին իմաց արուելով, այս վերջինն ու գրագիրը, երկու բժիշկներ ու դեղագործ մը իրենց հետ առնելով, իսկոյն տուն կը փութան։ Ոստիկանութիւնն ալ նոյն միջոցին հոն հասած էր արդէն։ Վիրաւորեալը քննուելով, կը տեսնուի որ գնտակն աչքէն մտած և ձախ աչքին յօնքին վրայ ուռեցք մը ձեւացուցած էր։ Տոքթորներէն մէկը վիրաբուժական գործողութիւն կատարելով կը հանէ կապարը որ ճմլուած էր։ Բանտէլի չկրցաւ ոեւէ յայտարարութիւն ընել, այլ ան՝ ան՝ ըսելով կը տքար, որով կարելի չեղաւ հասկնալ թէ անձնասպանութիւն փորձած էր, եթէ ոչ րէվոլվէրին հետ խաղալով՝ արկածով զարնուած էր։ Բանտէլի գերմանական հիւանդանոցը փոխադրուեցաւ։ Բերայի կառավարութեան բժիշկ Տիգրան պէյ երէկ իրիկուն քննեց վիրաւորը, որուն վիճակը ծանր գտաւ, ըստ որում ուղեղը վնասուած էր։

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ պահակախումբ մը, առջի առաւօտ, Շիշլիի կողմը, պուլկարական հիւանդանոցին ետեւի դաշտէն անցած պահուն, մնուկ մը կը տեսնէ, որուն մէջ մարդ մը պահուռուած էր, և իսկոյն կը ձերբակալէ զայն։ Ձերբակալեալն է Ալէքսի անուն յոյն մը, Մանասթիրցի, որ Պալըգբազարի կողմը Խանչէրլի խանը կը բնակի։ Սրնտուկին մէջ գտնուեցան նաեւ շիշ մը արջասպ, երկաթ մամուլ մը, մուրճ մը, գամեր, պտուտակներ և երկու կտոր փայտ, ինչպէս նաեւ 14 հատ արծաթ 20 փարանոց որոնց մէկը ճմլուած 40 փարանոցի չափով։ Ձերբակալեալը թէեւ ի սկզբան յայտարարեց թէ այդ իրերը պատահաբար հոն գտած էր, սակայն ի վերջոյ Բերայի կառավարիչ Համտի պէյի առջեւ խոստովանեցաւ թէ ինք դրամանենգ մըն է։ որ 20 փարանոցները մամուլին միջոցաւ ճմլելով կը մեծցնէր և ապա 40 փարանոցի տեղ կը քշէր։ Երեք հատ արդէն քշած էր կամուրջի պաշտօնէից։

ՄԱՌԻՐԱՑԻ ՄԸ ԱՐԿԱԾԸ. — Նիքօս անուն գիւղակէ, առջի իրիկուն, երբ Մառիքա անուն մանկամարդկին մը Մաքրիգիւղ կը դառնար, յարձակում կրեց երկու անձերու կողմէ, որոնք ուզեցին անպատուել զինքը։ Կնոջ մեծագոչ աղաղակներուն վրայ, հովիւ մը, Խրիսթօ, վրայ հասաւ և ազատեց զայն՝ երկու ստահակներու ձեռքէն և տարաւ մինչեւ Մաքրիգիւղ։ Ոստիկանութիւնը քննութեան մը ենթարկեց սրճագործ Անատոլեան ու Տիմիթրին։ Ասոնք կինը բռնաբարելու աշխատելէ զատ, խեղճին 3 մէճիտի չափ գումարն ալ յափշտակեր են։

ԲԱԲԱԶ ՔԷՕԲՐԻԻՑԻ մէջ առջի առտու ջրհանկիր Ինճէ Տիմիթրի կաթուածահար եղաւ սրտի հիւանդութենէ։

ՀՐԴԵՀ. — Առջի գիշեր ժամը 3ին միջոցները, Օտունգաքուի կողմը, Զիվիճի Յովհաննէսի խանութէն հրդեհ ծագեցաւ, սակայն անմիջական օգնութիւնները չուտով առին աղէտքին առաջը։ Խանութը մասամբ այրեցաւ։

ԽԱՍԳԻՒՂԻ մէջ, երէկ առտու, Խաթամ Մրրքատոյի սպասուհին՝ Մաղալթօ, 20 տարեկան աղջիկ մը, պատուհաններու ապակիները մաքրած ատեն, երկրորդ յարկէն վար ինկաւ և թեւէն ու ծունգէն վիրաւորուեցաւ։

ՈՃԻՐ. — Եէնի-Գաբուի ջրհանկիրներէն Արտաշ, երէկ կուրի բռնուելով կաթնավաճառ Ղազարոսի հետ, դանակով վիրաւորեց զայն։ Ոճրագործը ձերբակալուեցաւ։

ՂԱԼԱԹԻԱ, Ֆերմէնէճլար ճատտէսի, ապաճի Մանասթրցի Սիմօ և ընկերը Բրրքիլիսէցի Սթէֆանի ժամանակէ մը ի վեր իրարու հետ գըժտած էին։ Երէկ ապաճի արհեստաւորները գիշերուան մը հաւաքուած էին։ երկու ընկերները համաձայնութեան մը բերելու և հաշտեցնելու համար։ Բայց որովհետեւ գիշերուանը ո՛չ թէ համաձայնութեան, այլ մանաւանդ գժտութեան աւելի յարմար վայր մըն է, երբ գլուխները տաքցան, համաձայնութիւնն ալ ցնդեցաւ, մինչեւ որ Սիմօ իր ընկերը դանակով փորձեց փողոտել, և վիզը ձախ կողմէն մասամբ կտրելէ վերջ փախաւ։ Ոճրագործը կը փնտռուի։

ԱԶԳԱՅԻՆ

Ցունաց Ս. Պատրիարքը, ընկերակցութեամբ Եանեայի և Կեսարիոյ մետրապոլիտներուն, ինչպէս նաեւ Թաւն Ժողովի երկու աշխարհական անդամներու, այսօր ժամը 7-7½ին Պատրիարքարան կուգայ Ս. Ջատկի նորհաւորութեան փոխադարձ այցելութիւնը տալու մեր Ս. Պատրիարքին։

Այս առթիւ Պատրիարքարան հրաւիրուած են Կրօն. և Քաղ. Ժողովները, Տնտեսական, Ուսումն. և Դատաստանական Խորհուրդներու անդամները, ինչպէս նաեւ 9-10 վարդապետներ, Տ. Մկրտիչ եպիսկ. Վեհապետան և Մայր-եկեղեցւոյ Թաղ. Խորհուրդը։

—Ասորւոց պատր. փոխանորդը եւս Ջատկի առթիւ այցելութեան եկած ըլլալով Ս. Պատրիարքին, երէկ պատր. փոխն. Դաբրիէլ եպիսկ. փոխադարձ այցելութեան գնաց անոր։

— Կայս. Պալատան արարողապետ Վսեմ. Իպրահիմ պէյ եւս Ջատկի տօնին առթիւ իր շնորհաւորական այցեւտմամբ ղրկած է Ս. Պատրիարքին։

— Ս. Պատրիարքը երէկ հանդիսաւոր կերպով պատարագեց Մայր-եկեղեցւոյ մէջ, յատկապէս կանանց համար։ Հակառակ օդին յանկարծ խանգարուած ըլլալուն, կիներու հոծ բազմութիւն մը լեցուած էր եկեղեցին. պնակներու շրջագայութիւնը յատկապէս կանանց կողմէ կազմուած խնամակալութեան մը ձեռքը կատարուեցաւ, կատարեալ բարեկարգութեամբ, թէեւ մենք սկզբմամբ պնակներու շրջագայութեան հակառակ եղած ըլլանք։ Ս. Պատրիարքը բնաբան ունենալով «Ամենայն տուրք բարիք ի վերուստ են իջեալք» խօսքը, պերճախօս լեզուաւ կանացի բարեպաշտութեան օգտակարութիւնը դրուատեց և խրատեց զանոնք չհեռանալ երբեք իրենց աւանդական բարեպաշտութենէն։

—Յառաջիկայ նոր կիրակիէն ետք Մայր եկեղեցւոյ նորոգութեան ձեռնարկել որոշուած ըլլալով՝ կիրակի օրուան ժամերգութիւնները Որդւոց Որոտման, այսինքն կանանց տաճարին մէջ պիտի կատարուին, մինչեւ նորոգութեան վերջանալը։

—Ս. Հայրապետը, ի պատասխանի Հիւանդանոցի Հոգաբարձութեան նոր տարւոյ առթիւ մատուցած շնորհաւորութեանց, օրհնութեան կոնդակ մը ղրկեր է յանուն Հոգաբարձութեան, Ս. Պատրիարքին միջոցաւ, գովելով Հոգաբարձութեան անդամներու ջանքերը և վաստակը յօգուտ պատապարեալներու, և բոլոր անդամներուն հայրապետական օրհնութիւններ ուղղելով։

Ն. Ս. Օծութիւնը այս առթիւ յատուկ գրով մը յանձնարարեր է նաեւ Պ. Աղեքսանդր Մանթաշեանցի բարառաջնոյն յանձն առնել Ս. Փրկչի Ազգ. Հիւանդանոցի տարեկան սպասելի քարիւղին հայթայթումը։

—Կրէտէի եկեղեցւոյն հոգեւոր հովիւ Տ. Աւետիս քահանայ հրաման խնդրեր է Պարտիարքարանէ արձակուրդով Պոլիս գալու, իր անձնական գործերը կարգադրելու և ընտանիքը փոխադրելու համար։

—Ակէ առաջ Կարնոյ առաջնորդին յանձնուած էր Բղրի վիճակին հովուութիւնը. սակայն այս անգամ առաջնորդը վերջապէս խնդրեր է Պատրիարքարանէ, որ առաջն. ընտրութիւն կատարելու հրահանգ կամ առաջն. տեղապահ մը ղրկուի, ըստ որում այլեւս անհնար է եղեր իրեն տեղւոյն հեռաւորութեան պատճառաւ վարել այդ վիճակը։

—Տիարպէքիրի փոխ-կուսակալ Վսեմ. Ասաֆ փաշա Մարտ 26ին կիրակի օրը նոյն քաղաքը ժամանելով՝ առաջն. փոխանորդէն և վիճակին ուրիշ առաջնակարգ աղգայիններէն դիմաւորուեր է մեծ հանդէսով քաղաքը առաջնորդուեր է. իսկ նախորդ կուսակալը Խալիտ պէյ 28ի հինգշաբթի օրը մեկներ է քաղաքէն՝ Խարբերդի և Սըվազի ճամբով՝ Պոլիս գալու համար։

—Եալթայէն աղքատիկ ազգային մը 15 ռուպլի ղրկեր է որքերու համար, Ջատկի տօնի առթիւ, և խնդրեր է որ այդ լուման յանձնուի այն որքերու միայն, որոնք չոր հացի կը կարօտին և առաւել արժանի են խնամքի և հոգածութեան։

—Յառաջիկայ երեքշաբթի օր Կրօն. Ժողովը հրաւիրուած է նիստ գումարելու։

— Գոհութեամբ կ'իմանանք թէ՝ Արմաշի Փոխ-վանահայր Դեր. Տ. Եղիշէ եպս. Դուրեան, նկատելով որ վանքին գոմը ցարդ կավերով միայն բաւականացած էր, այս անգամ իր Պոլիս գըտնուելու առիթէն օգտուելով՝ 90 ոչխար՝ 90 գառնուկներով գնած է, վանքին ագարակին մէջ կենդանիներու այդ տեսակն ալ աւելցնելու համար։

— Սկիւտար Ս. Խաչ եկեղեցւոյ քարոզիչ Տ. Վահապետեան Սրբազան, այսօր յիշեալ եկեղեցւոյն մէջ կը պատարագէ, յատկապէս կանանց համար։

—Սանասարեան վարժարանի խնամակալութիւնը վաղը առտու նիստ պիտի գումարէ Դալաթիոյ խորհրդարանին մէջ, նախագահութեամբ Ս. Պատրիարքին, և պիտի զբաղի դարձեալ վարժարանին Խարբերդ փոխադրութեան խնդրով։ Վարժարանին տնօրէնները Աբուլեան էֆ. ճամբայ ելած ըլլալով արդէն Կարնէն, հաւանաբար վաղն առտու կը հասնի մայրաքաղաք։

—Զէյթունէն գրուած նամակներ տեղւոյն եկեղեցական գործերուն անկերպարան վիճակին վրայ կը գանգատին և նոր ու կարող առաջնորդի մը պէտքը կը շեշտեն, քանի որ տեղւոյն 4 եկեղեցիներուն 16 քահանաներէն հազիւ 5-6ը կրնան հաւնալ Ս. Գիրքը, և ժողովուրդը ընդհանրապէս բողոքակոծ ժողովարանը կը յանախէ հոգեւոր քարոզներ լսելու։

—Բաղէշէն եւս հասած թղթակցութիւնները առաջնորդի մը պէտքը կը շեշտեն։

—Գոհութեամբ կ'իմանանք թէ այս տարի եւս Բարիզի Գեղարուեստներու Պալատին մէջ հայ արուեստագէտները ուշագրաւ բաժին մը գրաւած են՝ իրենց ուրոյն ուղղութիւններուն և ձգտումներուն համեմատ շատ յաջող նկարներ ցուցադրելով։ Այսպէս Պ. Զաքար Զաքարեան՝ «Նոթիւռ մօռթի» քանի մը թաղծոտ տեսարաններ, և Տրապիզոնցի Պ. Շապանեան՝ ինքնին ծովի զաւակ՝ ծովային քանի մը դիմանկարներ վրձնած են վարպետի ձեռքերով. Պ. Կ. Ադամեան ցուցադրած է երեք ֆրանսական գիւղանկարներ, տաղանդաւոր արձանագործ Պ. Սեպուհ Պէկեան՝ «Անմոռութեան» կիսարձանը. որ շատ աչքառու է եղեր. իսկ անզուգական փորագրիչ Պ. Էակար Շահինի մէկ քանի «օֆորթ»ները՝ իրենց նրբին և ճշգրիտ արտայայտութիւններուն մէջ, ստուգիւ հիանալի կոթողներ նկատուեր են։

—Թիֆլիսի Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնը՝ իր արհեստանոցի դահլիճին մէջ, և նախագահութեամբ իշխանուհի Թումանեանի, իր տարեկան նիստը գումարեր է, որուն զբաղման առարկաները եղած են հետեւեալները.— 1901 տարւոյ ընդհանուր ժողովին արձանագրութեան ընթերցումը, դարձեալ նոյն տարւոյ վարչութեան գործունէութեան հաշիւը, ընկերութեան դրամագլխի հաշիւը, 1902 տարւոյ նախահաշուին վաւերացումը, վարչութեան 3 անդամներուն և փոխանդամներուն ընտրութիւնը։ Ընկերութիւնը իր գլխաւոր ջանքը կեդրոնացուցեր է կարուձեւի արհեստանոցին շուրջը, որ անցած տարի 100 աշակերտուհիներ ունեցած է։ Ընկերութեան գանձուն 1901ի յունվարէն մինչեւ 1902ի յունվարը 8356 ռպ. 69 կ., իսկ ծախքը 6965 ռպ. 1 կոպէկ։ Վարչութիւնը հոս անդամուհիներ և փոխանդամուհիներ. ինչպէս նաեւ վերատուղղ յանձնաժողովի անդամներ ընտրած է։

ՀԱՅ-ԲՈՂՈՔԱԿԱՆՆԵՐԷՆ

Պարտիզակի Հայ Բողոքականներու եկեղեցիին վերանորոգութեան կայսերական հրամանագիրը, ապրիլ 10/23ին եկեղեցիին մէջ կարդացուեցաւ կառավարական պաշտօնեաներուն և ժողովուրդին ներկայութեանը։ Ս. Մ. Գասապեան էֆ. հրամանագրին ընթերցումէն անմիջապէս ետք, ի դիմաց Բողոքական հասարակութեան, մաղթանք մը կարդաց Նորին Կայս. վեհափառութեան արեւշատութեան համար։ Եկեղեցիին վերանորոգումը սկսաւ հանդէսէն ետք։

«ՄԱՆԶՈՒՄԻ»Ի ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ

Աֆիոն Գարահիսար, Աշ. Պազ. էֆ. — Կարելի չէ ղրկել մասնաւորներու ձեռագիրները. չնորհակալութիւն ձեր համակրական տողերուն համար։

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ԼՈՆՏՈՆ, 30 Ապրիլ.— Իրազեկ աղբիւրներու մէջ հաչտութիւնը հաւանական կը նկատուի։

ՆԻՒ-ԵՈՐՔ, 30 Ապրիլ.— Կազոլինի պայթում մը պատահեցաւ «Ֆիլադէլֆիա» ընդծովեայ նաւամարտին մէջ, որ Տէլավէրի քարափին մօտ կը գտնուէր։ Հինգ հոգի վիրաւորուեցան, որոնց մին ծանր կերպով։

ԱՈՒՍԻԿ (Պոհէմիա). — Տօպլհօֆի հանքին մէջ պայթում մը պատահեցաւ։ Ութը հոգի մեռան և վեց վիրաւորուեցան։ Երեք հոգի անյայտացած են։

ԿՈՒՄՊԷՆՆԷՆ (Գերմանիա).—Զինուորական Ատեանն ի չգոյէ ապացոյցի, անպարտ արձակեց Մարդէն և Հիքէլ ենթասպաները, որոնք ամբաստանուած էին թէ Քրոսիկ հարիւրապետն սպանած էին։

ՎԻԵՆՆԱ.— Արտաքին գործոց նախարարութեան մամլոյ Դիւանին տնօրէն, ինչպէս նաեւ Հեռագրատան Թղթակցութեան Դիւանին պետ անուանուեցաւ Պեռական Խորհրդոյ անդամ Մ. Նդէլ Էդէնպախ, փոխանակ Պառոն Տոցիի, որ ասկից առաջ հանգստեան կոչուած էր։

ԼՈՆՏՈՆ.— Բրեդորիայէ հեռագիր մը կը հաստատէ թէ Վրիէնտի և Ուդրէխտի պօէր խումբերը ինչպէս նաեւ զօրավար Պոթա հաչտութեան կողմն են։

—Զրոյց կայ թէ զօրավար Տըլարէյ և ուրիշ երեք պօէրախօսմբեր հպատակութիւն յայտներ են Անգլիացւոց։

ԼԱ ՀԷ. — Քրիւգէր նախագահին շուրջը գտնուողները կը հերքեն ոեւէ պօէր խումբի հպատակութիւնը։

—Հեռագիր մը կը ծանուցնէ թէ նախագահ Շդէյն կարեւոր պաշտօնաթուղթ մը ղրկեր է Քրիւգէր նախագահին և Եւրոպա գտնուող Պօէր պատուիրակներուն։

ՀՌՈՄ.— Երեսփոխ. Ժողովը 33ի դէմ 163 քուէով որոշեց նոր ձեւով իսալեան Քոնսոլիտէ մը հաստատել, 3½ % տոկոսով։

ԲԷՇԴԱ. — Մ. Լէնկ Մաճառիստանի առեւտրական նախարար անուանուեցաւ։

ԼՈ. ՀԷ. — Վիլհէլմինա թագուհին ամէն վտանգ անցուցած է։

ՊՈՒԷՆՈՍ-ԱՅԷՐԷՍ. —Կառավարութիւնը ստացաւ իրաւաբարական վճիռը, որով Արժէնթինի Հանրապետութեան իրաւունքները կը ճանչնայ՝ Զիլիի մէջ անոր ունեցած սեպհականութիւններուն վրայ։

ԱՅՍ ԳԻՇԵՐՈՒԱՆ ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ԼՈՆՏՈՆ, 1 մայիս.— Թրանսվալի պատերազմին համար մինչեւ հիմա ծախսուած գումարը կը հասնի 5 միլիար 575 միլիոն ֆրանքի։

—Հաչտութեան, ինչպէս նաեւ ժէնէրալ Տըլարէյի անձնատրութեան մասին տարաձայնուած լուրերը չեն հաստատուած։

ԲԱՐԻԶ.— Բորթուկալի՝ իր հողաբաժնին ընդարձակութեան մասին ըրած պահանջը մերժուեր է չին կառավարութենէն։ Զինաստանի այս ընթացքը՝ կը մեկնուի այն աջակցութեան խոստումներով՝ զորս Գերմանիա ըրած է իրեն։

Սամաթիա կայարանին մօտը ծխավառ Արթին Աժտահարեանի խանութը կը ծախուին ամէն տեսակ դրոշմաթուղթեր։

ԲԱՐԻԶԻ ՊՕՐՍԱՆ

BOURSE DE PARIS

1 Մայիս 1902

ԱՑՍ ԳԻՇԵՐՈՒԱՆ

Ֆրանս.	3%	(3% Français)	101 50
Ռէժի		(Tab. Turcs)	320 —
Գոնսոլիտ.		(R. Turque D.)	25 10
Երկաթուղի		(Lots Turcs)	113
Պանգ. Օթթ.		(Banque Ott.)	566 —
Թրանսվալ		(Transvaal)	160 50

ՔՆՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՄՐՑՈՒՄ ՄԵԶՊՈՒՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՄԷՋ

Մեզպուրեան վարժարանի տարեկան քննութիւնք տեղի պիտի ունենան ապրիլ 22 Բշ., 23 Դշ. և 24 Դշ. օրեր։

Իսկ ապրիլ 28 կիր. օր, ժամը 7էն 10 ըստ թրքաց, մասնաւորապէս ֆրանսերէն լեզուի ՄՐՑՈՒՄ տեղի պիտի ունենայ՝ վարժարանիս աշակերտուհիներուն և գիւղիս (Գատրգիւղի) Սէօուերու վարժարանին հայ աշակերտուհիներուն միջեւ։

Կը հրաւիրուին Սէօուերու վարժարանին մէջ աղջիկ զաւակ ունեցող հայ ծնողք, նոյն կիր. օր որոշեալ ժամուն բերել՝ մրցման մասնակից ընել իրենց զաւակները։ Այս փորձով պիտի տեսնեն և համոզուին թէ մեր 6 ամսուան աշակերտուհիք անհամեմատ կերպով աւելի լաւ ուսած են ֆրանսերէն կարդալ, գրել, հասկընալ, թարգմանել ու խօսիլ քան թէ տարիէ մը ի վեր Սէօուերու վարժարանը յաճախող հայ աղջիկներ։ Մրցման դնելու պէտք իսկ չենք տեսներ հայերէն լեզուն, հայ կրօնը և միւս ուսումները, որոնք խնամով կ'աւանդուին Մեզպուրեան վարժարանի մէջ, մինչ իրենց գրեթէ բացարձակ չգոյութեամբ կը փայլին Սէօուերու վարժարանին մէջ։

Վարժարանիս 38րդ տարեշրջանը կը սկսի մայիս 1, Դշ. օր։

Տեսուչ Մեզպուրեան Լրտրանի

Ե. Գ. ՓԱԼԱԳԱՇԵԱՆ

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսկ. Ուս. տիւն ազչ. գաբ.	28—02
» » էն եիւքսէք	28—01½
» » էն աշաղը	27—37½
Բուսմէլի չըմէնտ. ազչմ. գբնտ.	111—50
» » էն եիւքսէք	111—50
» » էն աշաղը	110—87

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՈՆԼԱՐԸ

Բէյժի ագսիոնը Օս. լիր.	319
Սիկարէթ Ա.	0—16
» Բ.	—72
Թրամվայ	5—82
Ժուլիանոս	1—57½
Օսպիկասիոն Թրամվայ	484—
Ասիւրանս	3—55
Գոբրբասիոն	0—09
Գոմիտբրսիալ	0—08.6
Լոբիսմ	72—
Պանգ Նասիոնալ տը Կրէդ	410—
Թրանսվալ	154—
Բրխթըմ Թանվիլաթը	486—
Գրէտի Ֆոնսիէ Էժիպսիէն	267—50
Անսաալը չըմ ագսիոնը	10—62

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղշ. տան	ղշ. բր.
Պէյազ մէճիտիյէ ֆարգը	108—06
Մէթալիք	102—
Իսկիլիզ լիրասը	110—06
Ֆրանսըզ ալթունը	87—25
Բօլ	90—
Գրէմից ալթունը	51—06
Գարպոն գայմէսի	8—58

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՍԸ

Լոնտրա 30 ապրիլ

Ինկ. էսհամը Ինկ. լիրասը	94—81
Օսմ. էհամը գաբանաթը	25—50
» » Բ	27—37
» » Գ	51—
Օսմանը Պանգասը	12—62
Մըսրը Տուլ. մութահէթ	108—50
Պուլկար իսթիդրազը	87—
Գամպիո Բարիզ 3 այ վատէ	25—32
Թրանսվալ	6—32
Շարթրէթ	3—75

Բարիզ 30 ապրիլ

Ֆրնս էսհ. 3%Ֆր.	101—07
Եէնի Օսմ. էհամը գաբանաթը	25—95
Բուսմէլի չըմէնտրֆէրի	112—75
Օսմանը Բէժիսի էհամը	318—
» Պանգասը	565—
Գրիտի Լիոնէ	1032—
Իթալիա էհամը	101—50
Բանիորիթէ Թիւրք	—
Օսմանիյէ	—
Տուան Օթոման	518—25
Սրանեալ	78—75
Թրանսվալ	152—
Գամպիո 3 այ վատէ	225—50
Էժիբսիէն իւնիֆիէ	110—70
Շարթրէթ	96—

ԳԱՄԳԻՕ

Լոնտրա	110—10
Բարիզ 3 այ վատէլի	22—83

«ՄԱՆԶՈՒՄԻ»ՆԻՆ ԹԷՖԵՐԻԳԱՍԸ (28)

ՄԻԻՍԹԱՆԹԸԳԸՆ ԷՍՐԱՐԸ

ՄԻԻԷԼԼԻՖՏ

ԲԻԷՐ ՏԷԼԳՈՒՐ

Թ.

ԳՈՒՄԱՐԽԱՆԷ ԵԱԽՈՒՏ ՄԱԳՍԻՄ

—Բէեա իտէրիմ կէթ, քէնտի իշինէ պագ։

Մագսիմ՝ վալիտէսինին ալնընտան պիր տահա էօբտիւ վէ էվտէն տըշարը չըգար։

Մատամ Մարիոն՝ եալընըզ գալաբադը վագրթ, եէրէ տիւշիւլ վէ պուրուշմուշ օլան կաղէթաեի թէքբար օգումաղա պաշլատը քի, մէգքիւբ կազէթա՝ Բարիս միւսթանթրգը Մ...նընն եէրինէ Մ. Բէրնօլէնին նասպընը իլան իտիեորը։

—Ա՜հ, օ տահա եաշաեօ՛մր, ամապա պէնի տիւշիւնիւեօ՛ր մը, Մագսիմէ չիմտի հագզ.աթը անլաթմալը տրը։

Թ.

ՄԻԻՍԹԱՆԹԸԳ

Արապամբլարը ապիմէթինտէն սօնրա, Մ. Պօվար՝ բոյիս իտարէսինէ կիթտի. օտասընա վասըլ օլտուղը վագրթ, պիր չէքիմէճ իչինէ տրգպաթլա քիլիտլէնմիշ օլան պիր չօգ տէֆթէրլերի չըգարուպ, չալըշմաղա պաշլատը. պիր ազ սօնրա, էլէքթրիգլի պիր տիւյմէեէ բարմաղընը պասմագլա, կէլէն խրտմէթինէ, Մ. լը Պէլին կէլուպ կէլմէտիեինի սիւալ իթտի։

Խրտմէթի.—Շիմտի օտասընա կիրտի։

Պօվար.— Բէք էյի եանընա կիտէճէեիմ, տէեուպ, եագբխանէսինի թէրք իլէ, բէիսին օտասընա սօղրուլտու։

Մ. Լըպէլ՝ վագաատան հէնուզ խապէրտար օլմամըշ իտի։ Մուսմաիլէյի՝ օտասընա Մ. Պօվարըն կիրտեեինի կէօրմէտիյլէ, տէտի քի.

—Նէ՞ օ, եէնէ պիր բ՞շ մի վար։

— Էվվէթ, պիր մասլահաթը ահիպէ քի, բէք նատիր վուգու պուլուր, (ասիտ բրիւսիդ) իլէ զէՀրլէնմիշ...։

(Յեվոգ)

Ի Լ Ա Ն

Աթուֆէթլու Բաղրպ պէյ էֆ. հաղրէթլէրինին Միչէլ Համբար էֆ. զիմմէթինում մահքիմիւնպիհ ալաճաղը օլան մալիւմ էլ մըգտար մէպալիղին թէէմինը իսթիֆաը զըմնընտա, մէտեուռը մուսմաիլէյին պէօյիւքտէրէտ վագը խանէսինում թահթը հաճզա ալընան պիր ատէտ քէպիր աեինէլի էսվապ տօլապը վէ տէօրթ ատէտ քէպիր էսվապ տօլապը վէ իքի ատէտ քէպիր եալտըզը աեինէ վէ օն իքի ատէտ ատնտալիա վէ պիր ատէտ քէպիր եէմէք մասասը վէ պիր չիֆթ գատրօ վէ պիր ատէտ մէրմէրլի մասա վէ պիր ատէտ քէպիր աեինէ վէ պիր ատէտ չիէքլիք վէ պիր չիֆթ ավիզէլի շամատն վէ պիր ատէտ սատէֆլի սիկարա իսկէմլէսի վէ պիր ատէտ մասա վէ պիր ատէտ սաղիր աեինէ վէ պիր ատէտ մէրմէրլի պիւրօ վէ պիր ատէտ էսվապ վէ պէշ ատէտ ռէճճատ վէ պիր ատէտ եաղըխանէ վէ պիր ատէտ եէմէք մասասը վէ պիր չիֆթ վազ. վէ 72 ատէտ սագը վէ պիր ատէտ մէրմէրլի գօնսիլ մա աեինէ վէ պիր ատէտ սաղիր գօնսիլ վէ պիր ատէտ ճէվիզատէն մամուլ քէպիր պիւֆէ վէ պիր ատէտ քէպիր պիւլը վէ պիր ատէտ ամմա ավիղէ վէ պիր ատէտ մատէնտէն մամուլ չիէքլիք վէ պիր ատէտ մէրմէրլի մասա վէ պունա միւմասիլ էշեաի սաիրէնին չէրը նիհանըն 21ինճի բաղար կիւնի սաաթ 4 բատտէլէրինում Պէյօիքտէրէ չարչուսընտա պիլմիւզաեէտ ֆիրուխթ օլունճաղը Պէյօղլու Իճրա մէէմուրիյէթի ճանիպինտէն իլան օլունուր։

13 նիսան 1318

ՕԼԻՍՕՂԼՈՒՆ ՄԻ�simՆ ԱՆՑՆԻՔ

Արիւնը, ոսկորները, ջիղերը, ակռաները և մարդուս կազմուածքին ուրիշ մասերը որոյեալ քանակութեամբ ՖՈՍՖՈՐ կը պարունակեն որ մարմնոյն առողջութիւնը պահպանելով անդամներուն կանոնաւորաբար աշխատելուն կ'օգնէ։ Այս Ֆոսֆորը որ թանկագին է մարդկային կազմուածքին համար, շատ անգամ կը քիչնայ հիւանդութեանց պատճառով և այն անոնք որ կորսնցուցած է մարմնոյն ֆոսֆորը, սուտ ակարութեանց կ'ենթարկուին։ Արիւնը կը սակաւանայ, ջիղերը կը թուլնան, ծունկերը կը կտրտին, ամբողջ մարմնոյն և գլխաւորաբար ուղեղին մէջ յոգնութիւն կը զգայ, սիրտը կը տրոփէ և դեռ այս կարգ։ շատ մը անհանգստութիւններէ կը տառապի։

Կորսուած Ֆոսֆորը կրկին արեան մէջ մտցնելու և զայն զօրացընելու համար, բժիշկներ երբ հնարք մը կը խորհէին, այս տարի Բարիզի առաջնակարգ քիմիագէտ Պիլեօն՝ Օ Վօ Լէսիթին Պիլեօն անուամբ դեղ մը հրնարեց որ կորսուած ոյժը կատարելապէս կը մտցնէ արեան մէջ, ջիղերը, ոսկորներն ու մարդուս կազմուածքը։ կը զօրացնէ, և մարմնոյն դիւրաշարժութիւն կուտայ։ Անոնք որ իրենց ուղեղն ու մարմինը յոգնեցուցած են, անոնք որ զեղծումներու պատճառով անկարողութեան մատնուած են և վերջապէս անոնք որ ոյժի պէտք ունին, անհրաժեշտ է որ Օ Վօ Լէսիթին Պիլեօն Ο vo-lécithine Billon առնեն։ Օ վօ լէսիթին Պիլեօնը որ ամէնէն ազդու դեղն է շաքարախտին, ընդունուած էր Ֆրանսայի բժշկական Ակադէմիին և կը ծախուի մեծ դեղագործներու ու դեղավաճառներու քով։

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ

ԷՏԻՐՆԷ.— Մեր Մեծ. գործակալ Յովհաննէս Սիմոնեան էֆ.ի դիմելով կարելի է բաժանորդագրուիլ «Մանզումէ»ի։

ԷՃԶԱԽԱՆԷԻ ԹԻՒՐՔԻԷ

Սիրքէհիտ քեաին (Էճզախանէթիւրքիյէ) եէվմը քիւշատընտան պէրկէօսթէրտիի իսթիդամ վէ տրգգաթի տան վէ իհվար օլընան քեաֆֆէի էտվիյէնին խալխիյէթ վէ էհվէնիյէթինատէն տօլայը չէհրիմիզին էն միւքէմմէլ էճզախանէսի օլուպ, տիկէրլէրինէ նիւմունէի իսթիհալ օլմադ չէրէֆինի իպրաղ իթմիշ տիր. պու տրգգաթ վէ իհթիմամա մունզամ օլան թէհարէթ վէ նէզդանէթ մէսէլէսի քի էճզախանէլէրէճէ ասըլ նազարը էհէմմիյէթէ ալընաճագ մէվատտրն պայլրճասը տրը. ամմէնին միւսլէմի վէ տէվաիրը բէամիյէնին տահի մուատտուագ օլտըղը իւզրէ պուրատա քէմալը իլէ ճարի տիր պու կիսի պիր թէէսսատէն պէքլէնիլէլ չու խրտէմմաթը միւթահսէնէյէ պիր իլավէի ինսանիյէթքարին օլմադ իւզրէ եէվմը թէէպհիսատէն չիմտիյէ գասար միւրաճաաթ իտէն պիլճիմէլ զուէֆայի խասթէկեան մէճճանէն թէտավի իթարիրմէք վէ մուալէճաթը լազրմ տահի քէզա պիլա իւմրէթ իթա իտիլմէք կիսի իսթիբար օլընան ֆէտատքարլըգլար նազարը տրգգաթա ալընաճագ օլուր իսէ պու էճզախանէնին իսթիհալը մէնֆաաթտան զիյատ հէմճինանէ խրտամէթ կիսի պիր ֆիքրը ինսանիյէթբէրվէրի իւզէրինէ թէէսիս իտիլմիշ օլտուղը տերհալ թայեին իտէրիշթէ չու թատատ օլընան հիմմէթաթի մասրուֆէթէտէն նաչի տիր քի պու էճզախանէ թարիգը թէրագգրատա գաթը տերէճաթ իտերէք, պու կիւնքի մերթէպէի իհրաղ էյլէմիշ վէ պու եիւզտէն տէֆէրպասը միւրաճաաթրն մէնմունիյէթ վէ էմնիյէթինի վէ աթըպպանրն տահի խօնուտախնի ճէլպ էյլէմիշտիր։

Մէգքիւր էճզախանէտէ քեաֆֆէի իւէլ վէ էմրազատա քէսպը իսթիհասար թամ էյլէմիշ մէշահիրը աթըպպա հէր կիւն էվգաթը մուայէնէտէ հաղրը պուլունընգլարը կիպի ղիւքիւ ու իւնատ մախսուս օլմադ իւզրէ տէ մուայէնէխանէլէր մէվճուտ տրը. էճզախանէտէ պուլընան ալէաթ վէ էտվաթը ֆէնինիյէհնրն միւքէմմէլիյէթի սէպէպի իլէ եէկեանէ տէնիրմէյէ չայան օլան (թահիլիանէ) իսէ ճանիպը հիւքիմէթը Աէնիյէտէն էվրօբատա տօգուղ սէնէ թահսիլ իթարիլտիքտէն սօնրա իլգ տէֆա օլարագ քիմիակիր տիբլօմասընը իհրաղ իլէ չէհրիմզէ ավտէթ իթմիշ օլան Մէքթէպը Թրպիէի Շահանէ քիմիակիր մուալիմէրինէն Տօքթօր Ամէհ Հիւսէյին պէյին եէտը իգթիտար վէ քիֆայէթինէ թէսիմ իտիլմիշ տիր. մուամիլէյին ֆէնը թահլիտէքի իգթիտարը պուրատա նասրլ մալիմ իսէ, եէվրօբատատա ո տերէճէ մարուֆ տրը, մուամիլէյի պէտէնը ինսանատա միւհիթաճը թահլիլ հէր նէ վար իսէ, անը քէմալը իհթիմամ իլէ պիթթահլիլ աթըզպատա իհզար վէ պինայէն ալէյի աթըպպայի մուամիլէյհիմին իշլերինի պիր գաթ ատատ թէսիլ իթմէքտէ օլտուղը կիսի մէրի օլան մատէնի նէպաթի հէր նէվ մէվատտը տահի սուրէթը միւքէմմէլէյ թահլիլ վէ իհզար իթմէքտէ տիր։ 8—8

Տ Ի Շ Ա Ի

Գ. ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ

Բարիս տարիւլֆիւնունընտան մէէզուն Պէյ Օղլու, Ճատտէի քէպիրտէ, Պօն-Մարշէ գարչուսընտա, Ն. 347

—=—

Մուամիլէյի՝ եագընլարտա Բարիսատէն ավտէթ իթմիշ օլուպ, հէր տիւրլու տիշ աղրըլարընէ թէտավի վէ եէնի պիր ուսուլ իլէ գուվվէթի վէ բարլագ սունի տիշլէր տահի իսմալ իտէր։ Պունատան մատտա, եէնի սիսթէմէ տիշլէրի տօլատուրուր վէ թապի չէնէ կիսի էյրէթի չէնէլէր եաբար։

Ֆագրրար՝ չարչէնպիհ կիւնլէրի սապահտան էօյլէնէ գատար մէճճանէն թէտավի օլունուր։ 25—5

Տէր և Տնօրէն
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՌՍԷՐԵԱՆ

ՈՒԷՍԴԸՐՆ

ԲԱՐԼԱՄԷՆԹՕՆԸՆ ԳԱՐԱԸ ՄԱԽՍՈՒՍՈՒՄՆԵՐՈՒ ԹՕՐՈՆԹՕ ՎԷ ԼՕՆՏՐԱՏԱ

1851Տէ ԹԷԷՍԻՍ ՕԼՈՒՆՄԸՇ

ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐԾԸ ԻՆԿԻԼԻԶ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

Թաղմին օլունան վիյանլարընն մէճմուի	ինկ. լիրա	6,000,000
Մէվճուտ ագչէ վէ հասըլաթը սէնէվիյէ	» »	1,250,000
Քեամիլէն թէէսիյէ օլունմուշ սերմայէ	» »	410,000

Թուրքիա չիւպէսինին միւտիրի ուժուտիսի. ԳԱՌՆԻԿ ԱՄՏՈՒԱԾԱՏՈՒՐ
Իսթանպոլ, Պահճէ Գաքու, Ամանիատի խան, Ն՝ 20, 21, 22։

Թաշրալարտա իշկիւզար վէ միւթէպէր աճէնթէլէր արանըլմագտա տրը
ԻՆԹԱՐ — Շէհրիմիզին էն մասրուֆ Ֆրանսզ վէ Ամման գումբանիալարն սերմայէսի հասըլաթընա նիսպէթէն 100 % օլտուղը հալաէ Ուէսթըրընի 125 % տիր։ Իմթէ պու հագիգաթ Ուէսթըրն բրագիպլէրինէ թէֆէվվիւգ իթարիմէյէ էն պէօյիւք թէէմմնաթ տրը։

ԱՐԻՍ ԵՒ ԸՆԿ

ՇՈԳԵՆԱՐԺ ԳՈՐԾԱՏՈՒՆ

ՀՈՏԵՂԻՆԱՑ ԵՒ ՕՃԱՌԻ

ՀԻՄՆԵԱԼ 1889ԹՒՆ
Ի ՊՈԼԻՍ
Թաղապատ

Արուեստագիտական վերջին կատարելագործութեամբ և առաջնակարգ մեքենաներով օժտեալ և եւրոպացի վարպետի մը հսկողութեան ներքեւ կ'արտադրէ ամենա ուրբ հոտեղէններ ինչպէս նաև թուալէթի հոտաւէտ և լուացքի պարզ օճառներ

Տեսակի ա ուութեան մասին՝ եւրոպականն՝ ամենամեծ գործարաններու ապրանաց դէմ մրցելու առաւելութեան կը միացնէ գիներու գերազանց ածանուութիւն։ Փափաք ունեցողն քաթալոկը ձրի կը ղրկուի։

Մեծածախակ գնում ընել ուզողները կրնան դիմել Կ. Պոլսոյ մէջ Օրտաղաք և Կ. Ինճիճեան Որդիք վաճառատուները, իսկ գաւառներու և օտար երկիրներու մէջ դիմել գործակալութեանց որ ի սորեւ, ուր պիտի գտնեն նմայներու ցուցադրութիւն մը՝ պէտք եղած բոլոր տեղեկութիւններով։

ԲԱՐԻՋ.—ՊՊ. Լաքատիէ Որդի և Ընկ. 28, Ռիւ Շաթօտէն։
ՊՈՄՊԱՅ.— ՊՊ. Ապքար և Ընկ.
ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ.—Պ. Մ. Գաղֆաեան.
ԳԱՀԻՐԷ։— Պ. Հ. Ռոզանթալ։
ՌՈՒՍՃՈՒՔ։— Պ. Պ. Կ. Ինճիճեան Որդիք.
ՎԱՌՆԱ.— Պ. Կէռոն Արտիթի.
ՍԵԲԱՍՏԻԱ.— Պ. Պ. Վ. Ս. Մեծաուրեան։
ԻԶՄԻՐ.— Պ. Յակոբ Մոմճեան։
ՌՈՏՈՍԹՕ.— Պ. Յակոբ Բասլատալ։
ԶՄԻՒՐՆԻԱ.— Պ. Հայրիխ Վառնինկ.
ՍԵԼԱՆԻԿ.— Պ. Տէնօ Ֆէրնանտէզ.
ԻՒՄԿԻԻՊ.— Պ. Մ. Քափուանօ.
ՊԷՅՐՈՒԹ.— Պ. Ֆրանքէլ Շիֆֆնէր։
ՍԱՄՍՕՆ.— Պ. Պ. Պեարոսեան Եղբարք։
ՏՐԱՊԻԶՕՆ.— Պ. Արիս Կ. Ինճիճեան. 24—24

ՊԱԼԳԱՆ

ՍՕՖԵԱՏԱ ՄԻԼԼԻ ՍԻԿՈՒՐԹԱ ՃԻՐՔԷԹԻ

ՍԵՓՄԱՅԷ, ԻՀԼԻԹՅԱԹ, ԹԷՄԻՆԱԹ ՖՐ. 7500000

1899տա Մէրի իւլ իհրամ էօմիւր սիկուրթասը պէտէլի ֆրգա		19,534,276
» » Ճանկրն	» »	460,267,203
» » » բրիմի	»	1,433,965

Էօմիւր Խալիսի վէ չօճուգլար իլիւն միւթէտիլ չէրահթ իլէ սիկուրթա ադա իտէր։
Ծանկրա Ֆրանսա հէր նէվի պինա վէ էշեա իւզէրինէ սիկուրթա ադա իտէր։
Նոթէյմ Էսպերանս Ֆրանսա մալ, էվրադը նագալէտ վէ վաքար սիկուրթասարը գապալ իտէր։
Հիսսէսարանա՝ 1896տա 18½%, 1897աէ 18%, 1898աէ 18%, 1899տա 16% թէմեթթիւ թէվզի իթմիշ տիր։

Շիրքէթին Պանքէրլէրի (Տէպասատէթաէ Գրէտի Լիոնա, Լիոնարատա Ակիլ Աւոթրիան Պանք, Սոֆֆատա Պանք Նասիոնալ Պիւլկար։

Թաշրալար իշիւն միւստահա վէ միւթէպէր քէֆալէթլի աճէնթլէր արանըլըյոր Թիւրքիա իշիւն ումումի աճէնթէ ԱՐՇԱԿ ՈՒՆՃԵԱՆ

Գալաթա Մէրթէպանի սոգագ, Ճէտիտ խան

ՄԱՄՈՒԼԱԹԸ ՏԱԽԻԼԻՑԵԷՄԻԶՏԷՆ ՀԱՄԻՏԻՑԵԷ ՖԷՍԼԷՐԻ

Սայէի Շահանէտ Սթանպօլտա Ֆէրիքէօյիւնտ թէէսիս իթարկիմիզ «Համիտիյէ» ֆէս ֆապրիգասը մամուլաթը՝ էվրոբա մալլարընտան գաթ գաթ իսթիւն վէ մէթին վէ զարիֆ օլտուղը կիսի, ֆիյաթճատա էհվէնի պուլունտուղը իհէթլէ, տախիլի մամուլաթմըզընն բէվանընը թէէմին իթմէք արզուսընտա պուլընան միւհեթէրէմ էհալիմիզի էվէհր ճիհէթ մէմնուն իթմէքտէ տիր. էսասէն մադասատրմզը միլլի սէրբեստիմզը տախիլէն իտալ իթմէք էճնէպիլէր իհթիյաճատան վարէսթէ գալտագ նրգթալարընա մինենհասրը օլուպ, պու էմէլին հուսուլի իսէ, էվրոբա մալլարընա հէր վէհնէլ բիւճհանիյէթի պիթթէհրիպէ սանիթ օլան իշպու մամուլաթը տախիլիմիզէ էհալիի քիրամին լայզգ օլտուղը տէրէճէտ բաղպէթ պույուրմալարընա միւթէվագգրի տրը. չայանը իթթիխար պիր հիհէթ տախի ֆապրիգամզը վուգուլան սաթէյտան 100 տէ 2 սինի էազիմը ասարը Շէհրիյարիսէն օլան Հիճազ չըմէնտֆէրինէ մաէլմէմնունիյէ թէրք իթմիշ օլտուղու կիսի, Ֆար իւ Ա-ճէզէյէ 450, վէ Պրուսա Համիտիյէ Սանայի մէքթէպինէ 150 ատէտ մա բիւկիւ ֆէս իհտա իթմէք սուրէթիյէ տէ իպրազը համիյէթ մուվաֆֆագ օլմուշտիր։ Իշպու ֆէսլէր եաղմուրատան թէրտէն պօղուլմասընը կիսի, գալըպ տախի իսթէյէ կէօսթէրիմէկէրէք գուրուլըլմասը իհթիար օլունընը։

Զիյրատ մուհարրէր մահալլէրտէ բիւսկիւրիպ օլտուղը հալտէ, մագթու ֆիյաթլարընա սաթըլմագտա տրը։

Իչի թիպէթի զայէթ գուլանըշը ֆէս՝ պէհէրի 5 ղշ.,

Իչի հասրը զայէթ գուլանըշը ֆէս՝ պէհէրի 8 ղշ.,

Իչի իքի գասրը զայէթ գուլանըշը ֆէս՝ պէհէրի 10 ղշ.,

Իչի սթլասը զայէթ գուլանըշը ֆէս՝ պէհէրի 13 ղշ.։

Մահալը ֆիւրուխթը. — Սթանպօլտա Համիտիյէ ճամատէսինտէ Ֆիւչիք Իսմաիլ Բաչա խանը ալթընտա Ն. 17, Տիւրէքլէր արասընտա Ն. 71, Ագէբրայտա Եէչիլ Թուլումպա մէյտանընտա Ն. 101, Շիչլիտէ Օսման պէյ կազինոսը ճիվարընտա ֆապրիգամզը թահթապիտէ Տօգթ. Գրիսեան էֆ.նին խանէսի թահթընտա վէ Իսկիւտարտա չարչուի քէպիրտէ 44 նիւմրօտա վէ Պալատ իսկէլէսինտէ 3 վէ 5 Ն՝ մաղազարատա սաթըլմագտա տրը։

ՍԻՆԿԷՐԻ

ՃՇՄԱՐԻՏ ԿԱՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ՝ ԼԱՒԱԳՈՅՆ ՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԵՆ ԲՈՎԱՆԴԱԿ ԱՇԽԱՐՀԻ ՄԷՋ

Սինկէրի ընկերութիւնը իր հռչակաւոր մեքենաներէն մինչեւ ցարդ 18 միլիոն մեքենայ ծախած է։
Սինկէրի ընկերութիւնը զանազան արուեստանոցներու մէջ 400է աւելի շաբաթական պատուոյ մրցանակ առած է։
Սոյն անհուն յաջողութիւնը զորս և ոչ մէկ ուրիշ ընկերութիւն կարողացած է ձեռք բերել, Սինկէր մեքենայիկ գերազանցութեան արդիւնքն է։
Կեղծէքներն զգուշացէք. Սինկէրի ճշմարիտ մեքենաները կը կրեն իրենց վրայ դիմաց զետեղուած յատկանիշը և կը ծախուին միմիայն ի վաճառատանց

Ժ. ՆԱՅՏԼԻՆԿԷՐԻ

ՀԱՅԹԱՅԹԻՉ ՎԵՃԱՓԱՌ ՍՈՒԼԹԱՆԻՆ, ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ԱՐՔԱՅԻՆ, ՊՈՒԼԿԱՐԻՈՅ ԻՇԽԱՆԻՆ, ԵՒԼՆ.

Արուելքի համար ընդհանուր վարչութիւն, Բերա, Գումպարաճի փողոցի անկիւնը գտնուած չէնքը։

Վաճառատունք ի Պոլիս՝ Բերա, Մեծ փողոց, Կալաթա Սէրայի Լիսէին դիմաց։ Ղալաթիա՝ Գրաքէշ թրամվէյի կայարանին դիմաց։ Պոլիս՝ Սուլթան Համամ և Սուլթան Պայազիտ։ Մանաճիւղք՝ գաւառաց բոլոր քաղաքներուն մէջ։

Լ'ԻՒՆԻՕՆ

ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐԾԸ ՎԷ ԷՕՄՐ ԻԶՈՒՆ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԻԱՍԸ

1828 ՎԷ 1829ՏԱ ԹԷԷՍԻՍԻ ԻՏԻԼՄԻԾ

Բարիսատէ Բլաս Վանտոմատա, 9 նոմէրօյու տաիրէի խուսուսի։

ՀԱՐԻՒՐ ՇԻՐՔԷԹԻ

Մէրմաեէ վէ իսթիեաթ 107,000,000 ֆր.
Սէգէնին մագպուզաթը 21,000,000 »
Էօտէնէն զիեան 252,000.000 »
Սիկուրթալը խանէլէրին գրյմէթի 19,000,000 »

ԷՕՄՐ ՇԻՐՔԷԹԻ

Մէրմաեէ վէ իսթիեաթ 153,000,000 ֆր.
1900 մագպուզաթը 17,000,020 »
Էօտէնէն զիեան 120,000,000 »
Սիկուրթալը էօմիւր 260,000,000 »

ՊՈՒ ՇԻՐՔԷԹ զաեէթ միւսահա չէրահթ իլէ Թիւրքիատա սիկուրթա գայտ իտէր
ԷՕՄԻՒՐ ՍԻԿՈՒՐԹԱՍԸ տախի միւսթէլիֆ սուրէթաեէ վէ խուսուսի էհվէն։
Ֆիեաթլա էօմիւր սիկուրթա իտէր։
ՇԻՐՔԷԹԻՆ ՊԱՆԳԱՍԸ «Պանգ Օթթօման» օլուպ, Սթանպոլ Ամանաը տախի Կալաթատա «Պանգ Օթթօման» գարչըսընտա տրը։

)(174)(

ԹԵՐԹՕՆ «ՄԱՆԶՈՒՄԷԻ ԷՋԳԻԵԱՐ»Ի

ՔԱՍԻՄ

ԺԱՌԱՆԳՈՐԴԸ

ԶԷՊ ՏՈՀՄԱՑԻՆ ԿԵՆԱՆԱՔ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

[Ը.

Տագրեանի նամակը քանի՛ ուշանար, այնչափ համբերութիւնը կը սպառէր Գրիգորեանցի. ա՛լ գաղտնիք չէր մնացած, ամէն բան պարզած էր Դաստիարակուհին, մինչեւ իսկ աւելցուցած էր թէ, ամէն պարագայի մէջ, պէտք է Ալիսը ամուսնացնել Վահէի հետ, քանի որ աղջիկը այնչափ գրաւուած էր անով, առողջութիւնը վրայ ալու աստիճան սասկութեամբ։

Հայր ու աղջիկ կը շարունակէին իրենց մենկատակը. առաջին անգամն էր որ կը կեղծէին իրարու, ո՛չ Գրիգորեանց խօսք կը բանար, ո՛չ ալ Ալիս կը համարձակէր նախայարձակ ըլլալ։ Վերջապէս, կիրակի օր մը, սպասուած նամակը ստացան թղթատարէն, և մէլիոնատէրը մասնասենեակը առանձնանալով սկսաւ կարդալ Տագրեանի նամակը Վահէի նկատմամբ։

Ալիս շարունակ հօրը հետ կը գրասնուէր ան մէջ և վաճառականը բնաւ բան չէր պահեր անկէ. հետեւաբար, այս նամակին առթիւ երբ առանձնացաւ, կասկածեց որ Վահէի մասին տեղեկութիւն տուող գրութիւնն էր այն, զոր հայրը կ'ուզէր ծածուկ կարդալ իրմէ։

Բնական մարմաջ մը ծագեցաւ գեղանի աղջկան մէջ՝ ժամ առաջ ճակատագիրը հասկնալու, և սկսաւ քլքտալ հօրը մասնասենեակին առջեւ։ Դաստիարակուհին ալ անկէ ոչ նուազ հաւլումաշ կ'ըլլար Վահէի բարոյական արժանիքը հասկնալու և աշակերտուհին երջանկութիւնը տեսնելու տենչով. ուստի եկաւ միացաւ Ալիսի ու երկուքը մէկէն կամաց ձայնով խօսակցիլ սկսան։

Հեծկլտուքի ձայն մը եկաւ ներսէն, Գրիգորեանցի անսենեակէն. Ալիս ցընցուեցաւ, այլայլեցաւ և մեռելի գոյն առաւ։

—Ի՞նչ կ'ըլլաք, օրիորդ, հարցուց Դաստիարակուհին։

—Մ՛հ, հայրս կ'արտասուէ, հեծկլտաց Ալիս փղձկելով, հայրս կ'արտասուէ։

Մանկամարդ կոյսը հօրը սենեակին դուռը հրեց և առանց հրաման խնդրելու, դաստիարակուհիին հետ ներս խուժելով՝ գնաց վշտահար հօրը վիզը փաթթուեցաւ։

Այն ատեն սրտաճմլիկ տեսարան մը պարզուեցաւ սենեակին մէջ, հայր ու աղջիկ լուռ ու մունջ կ'արտասուէին, ու Գրիգորեանց՝ վիշտին մեծութեան տակ ընկճած, թալկահար, կորաքամակ կը պառակէր առանց բերնէն խօսք մը հանելու։

—Մե՛ծ է դժբաղդութիւնս, հա՛յր, հեծկլտաց Ալիս։

—Շա՛տ մեծ, մուլտաց դրամատէրը, Վահէն քու հօրքրոջդ զաւակն է։

—Ի՞նչ կ'բռնես հայր, հարցուց ալիկը, յանկարծակիի գալով այս անակնկալէն, Վահէն իմ հօրաքրոջս տղան։

Ալիս պահ մը կարծեց որ հայրը մտային խանգարումի մը ենթարկուած է և անոր համար այսպէս ափեղցիկեղ խօսքեր կ'ըսէ։

—Այո՛ զաւակս, տիկին Ներուսեան իմ փոքրիկ քոյրս է եղեր, հառաչեց Գրիգորեան, չարունակելով արտասուել։

—Աւա՜ղ, ողբաց Ալիս, աւա՜ղ, ուրեմն Ատրինէ՞ն...

—Ո՛հ, Ատրինէն ալ օտարական մը չէ քեզ, աղջիկս, կրկնեց մէլիոնատէրը, հօրեղբօրդ աղջիկն է այն։

Կ'աղաչեմ. հա՛յր։

—Այո՛, Տագրեան եղբայրս է. կարդա՛ նամակը։

Ալիս՝ յուզումներու այս տարափին մէջ խլեց նամակը ու արտասուաթոր աչքերով սկսաւ կարդալ զայն։

Դաստիարակուհին, որ միակ հանդիսատեսն էր այս եղերական տեսարանին, թէեւ բան չէր հասկնար հօր ու աղջկան հայերէն խօսակցութենէն, բայց կդատելով որ մեծ արդէլք մը եւած էր Ալիսի ամուսնութեան առթիւ, ինքն ալ անոնց չափ կ'արտասուէր ու կ'ողբար ընտանիքին սպառնացող դժբախտութեան վրայ։ Բարեսիրտ Անգլուհին, երբ իրողութիւնը հասկցաւ վաճառականն,

— Աւելի աղէկ ուրեմն, ըսաւ, ինդիրը կը դիւրանայ։

—Ո՛չ, հառաչեց դրամատէրը, ո՛չ, Մէ՛ Մօթ, Վահէ այլ եւս եղբայրն է Ալիսի, Հայ. եկեղեցին բնաւ չի ներեր ամուսնութիւնը երկու եղբօր զաւակներուն միջեւ։

Ցուզումի առաջին տպաւորութիւնները անցընելէ ետք, Ալիս տեսնելով որ հայրը իր տխրութեան ու յուսահատութեան պիտի զոհուի, առ երեսս համակերպիլ կեղծեց և մխիթարուած ձեւացաւ։

—Քառք տանք Աստուծոյ, հա՛յր, ըսաւ, օրհնեալ է Աստուած որ աւելի անքակտելի կերպով կը կապուինք մեր սիրած անձնաւորութեանց հետ. Վահէ՝ հօրաքրոջս տղան, Տիկին Ներուսեան՝ հօրաքոյրս, Տագրեան՝ հօրեղբայրս, Ատրինէ հօրեղբօրս աղջիկը, ա՛ս ինչ բարեբախտութիւն, ես որ ընտանեզուրկ մէկը կը համարէի զիս, ո՛րչափ համակրելի և պատուաբեր ազգականներով պիտի պաշարուիմ հիմա։

Գրիգորեանց՝ Ալիսի բարեփոխութենէն արբչիր, բազուկներուն մէջ առաւ զայն և մանկիկի մը նման գգուելով,

—Ա՜խ, սրտիս հատորը, հառաչեց, կը կարծե՞ս որ միշտ դժբախտ ըլլալ վիճակուած է մեզ։

—Ընդհակառակը, ասկէ ետքը երջանիկ օրեր պիտի անցընենք, միշտ մերիններով շրջապատուած. բայց հա՛յր, ա՛լ այս անգամ առարկութիւն չէք հաներ կարծեմ, շաբաթէ մը պէտք է մեկնինք դէպ ի Պոլիս, մեր ընտանիքին անդամներուն քով։

—Ո՛չ շաբաթէ մը, բայց ամէն պարագայի մէջ անպատճառ պիտի այցելենք ծննդավայրս։

—Կարելի եղածին չափ շուտ, կամ առ առաւելն երկու շաբաթէն, այնպէս չէ՞։

Ալիս, հօրը առջեւ այս կեղծ սփոփանքը պարզելէ և խեղճ մարդուն սիրտը հանդարտեցնելէ ետք, ննջասենեակը առանձնացաւ, և երկու ժամէ ի վեր զսպած արցունքները սկսան հոսիլ սիրուն աչքերէն։ Ուտա՛ղ, կրծո՛ղ, մաշեցնող որդ մը կար սրտին մէջ որ կարծես կը բզքտէր, կը ճանկռտէր, կը հատցնէր զինք, ամէն անգամ որ յիշէր Վահէն։ Եւ ոչ մէկ յոյս, մխիթարութեան նշոյլ կրնաբլսփոփել զինք, շարունակ առանձնանալ, ընկերութիւնէն խուսափիլ և լալ, ողբալ, արտասուել կ'ուզէր այս անդարմանելի վիշտին վրայ։

Խեղճ աղջիկը այնչափ ազդուած էր այս դժբախտութենէն որ, պահ մը կասկածեցաւ որ չըլլայ թէ, Ատրինէի մէկ դարձուածքն ըլլայ իրենց ազգականութիւնը, հետեւաբար միտք յղնեցուց այս հաւանականութեան վրայ և քիչ մնաց հօրը յայտնէր. սակայն յետոյ անդրադարձաւ, նկատելով որ Տագրեանի նման լուրջ մէկը խաղալիք չէր կրնար ըլլալ աղջկանը ձեռքը, երբ մանաւանդ հօրը նման մեծ անձնաւորութիւն մ'ալ կար գործին մէջ։

(Շարունակելի)